



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

9465

D. L.

L. f. capillaris

Caryurus (Lycodes)

L. minima (L.)

891 99  
—  
L. 35

D. L.  
1872



ԶՈՒԱՐԱՆՆԵՐ

ԱՄՄԱՆՐԱՎԵՊՆԵՐ

ԺՈՂՈՎՐԴՈՒԿՈՒԹ

ՀԱՐԱԳԵՅ ԵԿ ՀՕՐԻՆԵ

ՀԱՐԱԳԵՅ

S. L.

ՀԵՏԱԿԱՆ-ՀԱՐԱԳԵՅ

Հ. Հ.

ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ. ՓԱՓԱՇԱՆ

ԽՈՒՋԻՄԱՆ

(1872)

891.99

9-85

8047

891. 99

Գ-85 ԶՈՒՄԱՐՁԱԼԻ

ՄԱՆՐԱՎԵՊՆԵՐ


ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ



1. — Զափարերական ուսմանց քաջ հմուտ  
երկու ճամբորդ երթալիք տեղերնուն հեռա-  
ւորութիւնը հարցունելով երբ իմացան որ  
տասը ժամու ճամբայ է՝ էն խելացին ըստ .  
— Բան մը ըսել չէ, ընկեր, մարդ զլուխ հին-  
դական ժամ կիշնայ քալելու :

2. — Ճամբորդ մը քաղաք կը հասնի և  
պանդոկ կիջնէ . քիչ մը շաքարի պէտք ու-  
նենալով կերթայ նպարագանառէ մը երկու  
օխայ ծախու կ'առնէ : Պանդոկ դառնալով  
առած շաքարը նորէն կը կշռէ, և ի՞նչ մեծ  
կըլայ զարմանքն երբ կը տեսնէ թէ աշքին  
առջև կըուած շաքարը մէկ օխայ կելնէ .  
կը մտածէ թէ երթալ խանութպանին ՀԵՏ

7/11 1922



2003

կահւ ընել երկայն գործ է . ուստի երկրորդ  
օրն քաղքին լրագրոյն մէջ հետեւեալ յօդուաս-  
ծըն հրատարակել կուտայ . «Պարոնին մէկը  
երկէ նպարագառի մէկէն երկու օխայ շա-  
քար առեր է , պանդոկ հասնելով իշուր է  
և մէկ օխայ պակաս գտեր է , ուստի կը  
խնդրէ պարոն խանութպանէն որ չուտով լաւ  
անեսակէն մէկ օխայ շաքար խրկէ այս ինչ  
թիւ , այս ինչ պանդոկ եթէ չուզեր որ իւր  
անունը լրագրոյ մէջ հրատարագուի : » Հե-  
տեւեալ օրն զանազան խանութներէ տաս-  
ուերկու կապոց , մէջ մէկ օխայ շաքար կու-  
տայ պանդոկն : Քաղաքի մէջ գտնուած նը-  
պարավաճառներն կարծեր էին , ամեն մէկն  
թէ իրեն համար է այն ծանուցումն : Աւե-  
լորդ է ըսել թէ նամբորդն ստիպուեցաւ բո-  
լորն ալ պահել յանցաւորի անունն երևան  
հանելու համար :

3. — Ծոյլ տղայ մը սովորութիւն ըրած  
էր ամեն առաւօտ անկողնէն ուշ ելնել .  
Հայրը զի՞նքը խրատելու համար ըսաւ : — Մարդ-  
ու առաւօտուն կանուխ քսակ մը ոսկի գտեք-

է ճամբուն վրայ , կը տեսնե՞ս կանուխ ելու-  
նելուն օգուտը : Տղան — Բաել է թէ , ըսաւ,  
այդ քսակը կորուսանողը աւելի կանուխ ելեր  
է . ուրեմն տեսէք թէ կանուխ ելնելն ի՞նչ  
զնաներ ունի :

4. — Օր մը քարողիչ մը երանութեանց  
վրայ բարող տուաւ , ու այնչափ երկար խօ-  
սեցաւ որ գրեթէ ունկնդիրները ձանձրացան  
ու շատերն ալ թողուցին գացին : Վերջապէս  
քարողը լմնցաւ , ու երբոր քարողիչը գեռ  
աւանդատունն էր՝ իր ունկնդիրներէն մէկը  
եկաւ իրեն ըսաւ . — Տէր քարողիչ , հրամանքդ  
քարողիդ մէջ մէկ երանութիւնը մոռցար յի-  
շելու : — Ո՞րն է այն հարցուց քարողիչը  
։ Միւսն ըսաւ . — Այսինքն՝ երանի՛ անոնց՝ որ  
իմ քարողիս ներկայ չին :

5. — Զարադործ գնչու մը 'ի մահ դատա-  
կարտուելէն ետքը կախուելու տեղը կը տար-  
ուի զի՞նքը կատարուելու համար : Երբոր դա-  
շիները դանդաղութեամբ կը պատրաստէին  
կախաղանը՝ գնչուն անհամբերութեամբ ըսաւ .  
— Ի՞նչ պիտի ընէք նէ շուտով ըրէ՛ք , շատ-

ատեն մի կորուսանէք, ես բանի գործի տէր  
մարդ եմ, պարապ տեղ ատեն չեմ կրնար  
կորուսանել :

6. — Գեղացիին մէկուն ձին իր տիրոջը  
անանկ սաստիկ կիցք մը զարկաւ որ գետինը  
բռուեցաւ մնաց: Մարդը քիչ մը ետքը ինքն  
իրեն գալով՝ ըստաւ. — Աս բանա երբոր է նէ  
դվառուս պիտի գար, ինչու որ այդ անիծած  
ձին ինձի սաստիկ քէն պահած էր, որով-  
հետև մեր տիրոջը խորհուրդ տուած էի թէ  
զայն ծախէ, քովէն հեռացնէ :

7. — Յաճախորդ մը վաճառականին մէ.  
Կուն ածելիները բաւական սուր չէր գտներու  
— Թողութիւն կընես, պարոն, ըստաւ վաճա-  
ռականը աղաւնանման պարզութեամբ, եւ  
այս ածելիները կտրելու համար չեմ շարեր.  
այլ ծախելու :

8. — Յիսուսեան (ժիղվիթ) կրօնաւորները  
բնաւ հասարակութեան մը մէջ չկրցան հա-  
մարում ստանալ: Ասոնք Գաղղիայէն դեռ  
շարտաքսուած՝ իրենցմէ երկուքը հրապարա-

կի մը մէջ կառք մը վարձել ուղեցին. բայց  
կառավարը չէր ուղեր զանոնք տանել, այս  
ալ ոչ ուրիշ պատճառաւ՝ բայց միայն ճիգո-  
վիթ ըլլալնուն համար: Նոյն միջոցին ուրիշ  
կառավար մը կանչեց զիրենք ըսելով — ճե-  
ծէք, Նայր սուրբներ, ես անոնց պէս չեմ,  
ստանան անդամ կը տանիմ միայն թէ ստա-  
կով ըլլայ:

9. — Օդոստոս կայսեր պալատականները  
դեռահասակ Յոյն մը ներկայացուցին իրեն՝  
որուն դէմքին ամեն մէկ զիծերն զարմանալի  
նմանութիւն ունէին իրենին հետ: Կայսրը  
երկար ատեն անոր կերպարանքը նկատելէն  
յետոյ՝ կատակելով հարցուց թէ արդեօք  
մայրն երբեմն Հռովմէ եկած էր: — Ո՛չ, տէ՛ր  
արքայ, պատասխանեց դեռահասակ Յոյնը,  
Նայրս միայն եկած է հոն քանի քանի ան-  
գամ:

10. — Նաւավար մը նաւ մտնելու վրայ  
էր Հնդկաստան ճանապարհորդելու համար.  
քաղաքացի մը որ ինքզինքը անկէ խելացի կը  
կարծէր հարցուց անոր — Բարեկամու ուր մեռ

ռաւ հայրդ : — Նաւաբեկութեան մէջ : — Հապա մեծ հայրդ : — ձկնորսութեան գայած ատեն այնչափ սաստիկ մըրիկ ելաւ որ լաստին հետ ծովուն տակը ճամբորդեց : — Հապա պապուդ հայրը : — Անոր ալ նաւը ժայռի մը վրայ խորսակելով ծովասոյզ եղաւ ուրիշ մարդոց հետ : — Ուրեմն ի՞նչ յանդրդնութիւն է այդ ըրածդ որ դրեթէ ամեն նախանիքդ ծովու վրայ կորսուած ըլլալնին դիտնալսկդ հանդերձ դու ալ նաւու մէջ կը ծառայեն : — Պարոն խելացի, պատասխանեց նաւազնը, շնորհ ընէիր ըսելու թէ հայրդ ո՞ւր մէռաւ : — Ամենայն հանգստութեամբ անհակողնոյն մէջ : — Հապա նախնի՞քդ : — Նըմանապէս : — Անանկ է նէ ի՞նչպէս կը համարձակիս դիշերները անկողին պառկիւ քանի որ ամեն նախնիքդ հոն մեռեր են :

11. — Գերմանացի թագաւոր մը երազին մէջ երեք մուկ տեսաւ . մէկը գեր, միւսը վախտ, երրորդը կոյք : Անուանի երազագէտ մը բերել տուաւ, ու այս զարմանալի երազին բազատրութիւնը խնդրեց : — Պարաբա

մուկը, ըսաւ ասի, քու առաջին պաշտօնեայդ է, վախտը՝ ժողովուրդը, իսկ կոյր մուկը դու ես, Տէր արքայ :

12. — Ֆոնթընէլ հռչակաւոր ակադեմականը աբբայ եղբայր մունէր : Օր մը ընկերութեան մէջ հետեւեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ : — Պ. Ֆոնթընէլ, դու եղբայր ունի՞ս : — Այս : — Ի՞նչ գործի տէր է : — Քահանայ է : — Շահ ունի՞ս : — Ոչ : — Հապա ի՞նչպէս կապի : — Առաւոտները պատարագ ըսելով : — Երեկոյնէ՞րը : — Երեկոյները ըսածն ինքն ալ չդիտեր :

13. — Առաջին ազգային սահմանադրութեան գործադրութեան ժամանակ, ըսել կուղեմ բարեյիշտակ Սարգիս պատրիարքին օրովը՝ գաւառական երեսփախան մը զինքն ընտրողներէն պարզ դիւզացւոյ մը հարցուց թէ իրեն կողմանէ ի՞նչ կուղէ որ առաջարկէ ազգային ընդհանուր ժողովոյ : — Քէ՛ մեռնիմ, աղայ, պատասխանեց գեղջուկն, ձնձուկներ, կրեայներ ու խայսուրբեր վերցուին : — Շատ աղէկ, ըսաւ երեսփախանը,

բայց այդ երեք բաները իրարու հետ կապ մը չունին : — Որէ՞ չի , աղայ , ճնճղուկներ միեր հատիկ թալլեն , կրեայք խէօտերնիս ջարդ ու լուրդ կանեն : — Հապա Հայր սուրբները ի՞նչ միաս ունին ձեզի : — Խայ սուրբներ ալ մեր վէօրայներ (որայներ) կը կըլեն :

14. — Գիւղացւոյ մը հայրը մեռնելու մօտ հիւանդ էր , գիշերը գնաց թաղին քահանան կանչել , ու երիցատան առջև երեք ժամ անցուց կամաց կամաց չալելով : — Ի՞նչո՞ւ աւելի ուժով չդարկիր , ըստ իրեն քահանան : — Վախյայ որ քեզ կարթնցունեմ : — Ի՞նչ կուզես : — Տունէն ճամբայ ելած ատենա հայրս կը մեռնէր , ըստ գիւղացին : — Անանկ է նէ անկէց 'ի վեր մեռած ըլլալու է , եռ գամ ի՞նչ ընեմ : — Ա՞հ , չէ , տէր պապա , դրացիս խօսք տուաւ որ չթողու մինչև ող գաս :

15. — Ֆօնթընէլի հարցուցին թէ աղւոր կնո՞յ մը սահմանն ի՞նչ է : Այս հոչակաւոր գրադէտը պատասխանեց . — Աղւոր կին մը

մարդուս աչքին արքայութիւնն է , հոգւոյն դժոխքը , և քսակին քաւարանը :

16. — Պէղճեան Յարութիւն Ամիրան վետեսուչ մ'ունէր օրուն ի'նչ խարդախ մարդ ըլլալը շատ աղէկ գիտէր : Կաղանդի օրերը այս վերատեսուչն ալ միւս սպասաւորներուն պէս կուգար նոր տարի կը չնորհաւորէր իւր տիրոջը : Ամիրան ամենուն ալ նուէր կուտար , բայց երբ կարդք այն անհաւատարիմ ծառային գալր՝ կը պէտք . — Տարւոյս մէջ տանս ծախսքերէն գողցած սուակդ քեզի պարգևեցի : Վերատեսուչն ալ մեծ կակ «թէմէլլահ» մը կընէր , ու կերթար :

17. — Պէղճեան Ամիրային առատաձեռանութիւնը աշխարհի ծանօթ է . բայց այն աստիճան վրան կիյնային որ կը ծանձրանար : Այսպէս միրտը նեղացած մէկ փայրկենին հարստութենէ ինկած Հայազգի մը ներկայացաւ , ու գտնուած ցաւալի կացութիւնը հասկցունելու վրայ էր՝ երբ Ամիրան համբերութիւնը հատած . — Ի՞նչ ընեմ , պէ՛

մարդ , ըստ պօռալով , էշ վարե՛ , ստակ վաստիկ :

Խեղճ Հայուն միրտը վիրաւորեցաւ , ու միտքը գրաւ որ վրէմքը հանէ : Օր մը Ամիրան նաւակն հեծած դէպ 'ի Պասփոր ծովի ղերեայ բնակարանը կ'ելնէր . յորձանքին սասափիկ եղած տեղը չուան տուին որ քաշն նաւակը : Ամիրան այս անդամ չուանը քաշողը պիտի ճանչնար . խօսք բանալով ըստ . — Պարոն , ես քեզի պիտի ճանչնամ : — Աս տուած կեանք տայ , Ամիրայ , ըստ մարդը՝ որ քանի մը որ առաջ ողորմութիւն ու զողն էր , ահա ձեր հրամանին համեմատ էշ կը վարեմ որ ստակ շահիմ :

Ամիրան այս փոխարինութեան վրայ ոչ միայն չ'զայրացաւ , այլ առջի ըրած կիստ ընդունելութենէն արդէն խիզճը շարժած ըլւալուն՝ բնակարանը կոչել տուաւ դանի , ու դրամական նպաստներ ընելով անոր շահաւէտ գործ մ'ալ ցցուց :

18. — Կը յօրանջե՞ս քովս , հա՞ , ըստ նախանձու կին մը էրկանը : — Հքեշտակս ,

պատավանեց մարդը , էրիկ ու կնիկ մէկ անձ ըսել է , չե՞ս յիշեր , պսակուած ատենա նիս ի՞նչ ըստ քահանան . «և եղիցին երկոքեան 'ի մարմին մի :» Արդ՝ երբոր մինակ ըլւամ կը նեղանամ հարկաւ :

19. — Մեծն ֆրէտէրիկ Բրուսիոյ թագաւորը աշխարհակալութեան իրաւամբ կաթուիկ քաղաքը մը մտած ատեն՝ հոյակալ եկեղեցւոյ մը լուսարարներն իրմէ խնդրեցին որ պահպանէ արձաններն՝ ըսելով . — Վեհափառ Տէր , շնորհ ըրէք , մեր երկոտասան առաքեալները ձեր բարձր հովանաւորութեան ներքեւ առէք : — Զեր առաքեալները փայտեղէ՞ն են , հարցուց թագաւորը : — Ոչ , Տէր արքայ : — Հապա ինչ՞ են : — Արծաթէ , Վեհափառ Տէր , և ձուլածոյ արծաթէ : — Անանկէ նէ ոչ միայն պաշտպանութեանս ներքեւ կառնեմ զանոնք , հապակ'օգնեմ ալ որ պաշտօննին կատարեն : Տէրն մեր հրամայեց իրենց որ բոլոր երկիր շրջին . արդ թող շրջին : Այս ըսելով նորին Վեհափառութիւնը հրամայեց որ երկոտասան

առաքելները փողերանոց տանին, ստակընեն :

20. — Տիկին Ք . . . դիտելով որ որչափ սիրուն այնչափ ալ չար աղախինն իւր ամուսնոյն գործերովը շատ « կ'զբաղի » , հաշիւր տեսաւ ու ճամբեց ըսելով . — Երթաս բարով, հոգիս, քու հոս տեսած գործդ ես քենէ առեկ կրնամ կատարել :

21. — Յոշտէրիկ Բ. օր մը Քլէվի ընդհանուր հրամանատար Սալմօն զօրապետին նամակ մը գրեց որուն պատճէնը սս է . « Այրելիդ իմ Սալմօն , եթէ Աւստրիացիք երկրէս անցնին , իմաց տուր իրենց որ սխալ ճամբէ կերթան . եթէ չետդ պատճառաբանելու ենեն՝ դերի բռնէ դիրենք . բայց եթէ ընդդիմութիւն ընեն՝ սպաննէ : »

22. — Լակոնական ոճի սքանչելի օրինակ մը կրնայ ըլլալ հետեւեալ կտակը որ այս օրեւըս եկամուտով ապրող ականաւոր անձի մը սնտուկէն ելաւ . « Բնաւ բան մը չունիմ , բայց եթէ պարտք ամենուրեք . մնացածն ալ աղքատաց բաժնուի , այս է վերջին կամքս : »

23. — Գաղղիացի եակիսկոպոս մը խստիւ պատուիրած էր իւր թեմի վարդապետնետն որ իրենց տան ծառայութեան մէջ գըտնուած աղախինը յիսուն տարեկանէն վարչըլլայ : Այս պատուէրն հրատարակող կոնդակը հանելին քանի մը շաբաթ ետքը Պիզնի առաջնորդին տունը գնաց , և հոն երեք հատ գեղացի կիներ տեսաւ մէկ մէկէ աղուր՝ և ասոնց էն տարիքոտը հաղիւ տասնեւոթ տարեկան կար : — Այս ի՞նչ պիտի ըլլայ , վարդապետ , ես քեզի չպատուիրեցի՞ որ . . . — Այս' , Գերապայծառ Տէր , ատոր համար կուգէի յիսուն տարեկան աղախին մը բռնելո բայց ձեր Արբութիւնն ալ կը խոստովանի որ տարիքով այնչափ յառաջադէմ կին մը մեզի ծառացելու մասին յետադէմ կըլլայ . այսուամենայնիւ ձեր Արբութեան կոնդակին ոգւոյն դէմ չմեղանչեցի , միայն թէ յիսունը երեքի եմ բաժներ :

24. — Գաղղիոյ մէջ պատերազմի պաշտօնեայ մը ըսած էր որ զինուրական մը մինչեւ որ պատւոյ դաշտին վրայ մէկ թեր կամ

մէկ ոտքը չկորուսանէ՝ չկրնալու է շուտ յառաջանալ : Այս խօսքն ըսած օրը նշանաւոր կատակերգակ գերասան մը Փարիզու իտաւական թատրոնին մէջ գեր մը ներկայացուած ատեն մէկ մասին վրայ յարմար առիթով մը սա խօսքն ալ յաւելցուց . «Ես շատ շուտ մեծնալ, պատւոյ հասնիլ կուղեմ . մէկ թես կտրել կուտամ ու պաշտօնակալ կըլլամ, մէկ ոտքս կը զոհեմ դնդապետ կըլլամ, յետոյ զլուկս կտրել կուտամ որ զիս դօրապետ ընեն : »

25. — Կենետիկի մէջ աղնոււականի մը կինը իւր միակ որդին մահուան անկողնոյ մէջ տեսնելով աղիողորմ կսկիծներու մէջ ինկերէր . կրօնաւոր մը զանի միսիթարել կը ջանար ըսելով . — Տիկին, Հայր Աբրահամ միտքըդ բ'ր, որուն Աստուած հրամայեց որ ինքնիր ձեռքովը իր միակ որդին մորթէ ու իրեն զոհ ընէ, նա ալ անտրուռնջ հնագանդեցաւ : — Ա՛հ, Հայր սուրբ, ըսաւ կինըն բուռն կիրքով մը, երբէք Աստուած այդպիսի զոհ մայր ըլլող կնոջ մը չկընար հըսքամայել :

26. — Մարդ մը հեշտութենէն հիւծածանկողնոյ կը ծառայէր . բարեկամներէն մէկը հիւանդին այցելութեան գալով անոր սենեակը մտած ատեն նշմարեց որ հիւանդին մէկ վաղեմի սիրուհին անկէ դուրս կելնէր . Գնաց հարցուց հիւանդին թէ ի՞նչպէս է, ան ալ ըսաւ . — Դեռ նոր տենդը թողուց զիս : — Արդարեւ, պատասխանեց բարեկամը, ես ալ տեսայ զինքը որ տունէդ դուրս կ'ենէր հիմա :

27. — Հայոց աղդային ընդհանուր ժողովայ անդամներէն մին իւր մէկ պաշտօնակցին ըսաւ օր մը . — Ճնդովոյ մէջ բնաւ բերան բանալդ չտեսայ : — Կը ներես, Եփէնտի, պատասխանեց միւսը, քու ատենախօսութիւններդ յաճախ յօրանջել տուին ինձի :


28. — Հիւանդանոցին բժիշկն անցեալ օր հիւանդի մը հարցուց թէ ի՞նչպէս է : — Ա՛հ, Պարսն բժիշկ, ըսաւ նոյն բարի մարդն, այն չափ ծանը հիւանդ եմ որ եթէ սյս միջոցին ինձի գան ըսեն թէ մեռայ՝ ընուա պիտի չըպարմանամ :

29. — Վանքի մէջ դաստիարակութիւն  
առած քահանայ մը 'ի դարձին այնչափ գի-  
տուն էր, և այնպիսի աղորդ բառերով կը  
խօսէր որ ծուխերն ըսած խօսքերը չէին հաս-  
կընալ, մանաւանդ խոստովանանքի մէջ այն-  
պիսի արուեստական բառերով կը բարբառէր  
որ երբեմն խիստ պարզ և խիստ ծիծաղա-  
շարժ պատասխաններ կ'ընդունէր: Օր մը խոս-  
տովանանքի մէջ ժողովուրդին կը հարցու-  
նէր: — Փառամոլ չե՞ս մի դու: — Զէ, Տէր  
պապա, ես այդչափ պատիւ չունիմ: — Վա-  
ւաշամոլ չե՞ս մի: — Ոչ, ամենեին: — Որհ-  
րամո՞ւ: — Ատոր ի՞նչ ըլլալն անդամ չդի-  
տեմ: — Ուրեմն կնամոլ ես: — Բնաւ եր-  
բէք: — Մարդ Աստուծոյ, ըսաւ քահանան  
սիրով նեղանալով, ի՞նչ ես դուն հապա: —  
Հացադրծ, պատասխանեց ապաշխարհողը,  
եթէ չես հաւտար՝ վրաս գլուխս տե՛ս, բո-  
րոր ալիւր է:

50. — Ճարպիկ գրպանահատ մը դորձած  
շարութեանց վրայ զղալով դնաց քահանայի  
մը խոստովանիլ, մեղայ գոչել, և որպէս զի

խոստովանած միջոցին ժամանակը պարագ  
անցուցած չըլլայ՝ հետեւել անմեղ խաղը բա-  
նեցուց: Ամեն մարդ գիտէ որ Հայոց եկե-  
ղեցներուն մէջ խոստովանանքի յատուկ տե-  
ղի չ'կայ. քահանայն և ապաշխարութեան  
որդին գլուխնին դէպ իրարու կը խոնար-  
հեն, անանկ որ հեռուեն տեսնող մը զանոնք  
մէկ զանգուածոյ տարօրինակ կամար մը կը  
կարծէ: Այս առիթէն օգուտ քաղեց ապաշ-  
խարողը, և բարի տէր պապային ոսկի ժա-  
մացոյցը կամացուկ մը տեղէն հանեց, և մեղ-  
քերուն թուումն մասանցն ընելու միջոցին ը-  
շուա: — Եւ այս օրերս ալ մէկուն ժամա-  
ցոյցը գողցայ, մեղայ Աստուծոյ: — Զէ,  
օրհնած, ըսաւ քահանայն, մինչեւ որ ետ չի  
տաս, թողութիւն չ'կայ: — Կուտամ կոր  
բայց շառներ, ըսաւ գողը: — Անանկ է նէ  
այդ գողութիւն չէ, կրկնեց քահանայն,  
Աստուծ թողութիւն շնորհեսցէ:

Ապաշխարոյն արդարացած և սրբացած  
ելաւ զնաց, և ժամացոյցը հետն առնելու չը  
մոռցաւ: Տէր հայրը ժամն հասկնալ ուզած  
ատեն, զիխուն եկածն իմանալով պօլաց: —



վայ անիծից արմատ, գողութիւն ընել թու դութիւն առնել չէի տեսեր :

31. — Երկու կաթովիկ հայազգիներ վիշարանութեան բռնուեր էին . մէկը կ'ըսէց թէ հերձուածող Հայերուն քահանայները չորեքարթի և ուրբաթ օրերը ձէթ ուսելու ալ հրաման չեն տար . միւաը կը պնդէր թէ՝ ոչ, անոնք ծուկի անդամ թոյլտուութիւն կը նեն . վէճն այն աստիճան տաքցաւ որ դրաւ դրին : Հերձուածող Հայոց քահանայները պահեցողութեան մասին խիստ աններող կարծողը հերձուածող ձեանալով խոստովանելու դնաց, և «մեղայ ամենասուրբն» ըսելէն յետոյ սապէս սկսաւ : — Զորեքարթի օր մը ձէթ կերայ, մեղայ Աստուծոյ . ուրբաթ օր մ'ալ «ստրփիտեա» և «միտեա» կերայ, մեղայ . Աստուծուածնայ պահքին շարթուն «զքէֆալն» և «զբալամուտն» ճաշակեցի, մեղայ . անցեալ մեծ պահոց մէջ «զպարպունեայն» և դիաճանածուկն կերի, մեղայ . Խաչի պահոց մէջ «զսայլանկէօլն» և զմելանածուկն ճաշակելով մեղանչեցի, և . . . . Քահանային

համբերութիւնը հատնելով, և ինքն ալ ազատամիտ մէկն ըլլալուն ըսաւ : — Կեցի՛ր, օրհնած, գնա իմ ո . . . և զկ . . . ս' ալ ճաշակէ անանկ եկո՞ւր ու ամենուն թողութիւնը մէկտեղ ա՛ռ : Խեղճ մարդը ամօթահար ըլլալով քիթը բերանը կախեց գնաց ընկերին : — Ի՞նչ լուր կայ, ըսաւ ասի : — Գնա բանդ, հոգիդ սիրես, Հայոց քահանայները միսի անդամ հրաման կուտան եղեր :

32. — Օր մը Պիրօն ընկերութեան մը մէջ եղած ատեն եպիսկոպոս մը վրայ հասաւ . Հանդիսականք բանաստեղծն ստիպեցին որ Նորին Սրբութեան շնորհաւորութիւն մ'ընէ : — Ի՞նչ ըսեմ մարդուն, ըսաւ Պիրօն, զի՞քը չեմ ճանչեր : — Հոգ չէ, ըսին իրեն, ի՞նչ կուզես ըսէ, բաւական է որ աղէկ բան մ'ըլլայ : Այն ատեն կոպիտ կերպով մը արքեպիսկոպոսին մօտեցաւ ու ըսաւ : — Գերապայծառ Տէր, ես ձեր թեմի ապուխտներուն համար ամենախորին յարգանք մ'եմ ունեցած միշտ :

33. — Պաշտօնեայ մը իւր ստորակաբա

( 20 )(

գեալներէն մէկուն անունը հարցուց, և երբ  
զայն անսովոր գտնելով ղարմաշմամբ կը  
հարցունէր : — Այդ ի՞նչպիսի անուն է, ո՞վ  
դրաւ քեզի այդ անունը : — Կնքահայրս,  
Տէր իմ, սպատափանեց միւսն :

54. — Գիտնական մը արարերէն ձեռա-  
գեր մը թարգմանելու ետևէ էր՝ երբ եկան  
ըսին թէ՝ իւր կինը որ շատ ատենէ 'ի վեր  
հիւանդ էր ծանրացաւ, և զինքը տեսնել  
կ'ուզէ : — Մինակ մէկ երես մը մնաց թարգ-  
մանելիք, ետքը կուգամ : Երկրորդ մը եկաւ  
ըսաւ որ հոգեվարք է : — Երկու տողս մնաց,  
ըսաւ թարգմանիչը, գնա՛, քովը գարձէ՛ր,  
դուցէ քենէ յառաջ կը հասնիմ : Վայրկեան  
մը ետքը եկան ըսին որ կինը մեռաւ : — Շատ  
կը ցաւիմ, ըսաւ, խեղճը բարի կին մ'էր :  
Եւ դարձեալ սկսաւ գիրը գրել :

55. — Ֆէշիէ նպարավաճառի տղայ էր  
կ'ըսեն . Եպիսկոպոս մը նախանձէ շարժելով  
անոր անտոհմութենը երեսին տուաւ : — Ար-  
քազան հայր, սպատափանեց այն ատեն ֆը-  
մէշիէ, եթէ դուք ալ ինձի պէս հօրս խա-

( 21 )(

Նութը ծնած ըլլայիք՝ մինչև ցարդ հոն պիտի  
գտնուէիք :

56. — Գինով զինուոր մը տասնապետին  
չետ կոխ ըրած ատեն՝ ամեն յարդանք մոռ-  
նալով անոր ըսաւ : — Պապանձէ՛, գուն մարդ  
չես : — Կեցիր դու, ես քեզի կը ցուցնեմ  
մարդ ըլլալու : — Անկարելի բան, ըսաւ զին-  
ուորը, չե՞ս լսեր առառուները երբ հազարա-  
պետը զօրահանդէս ընելու ըլլայ, սաալէս  
կ'ըսէ : « Այս ինչ կայանին համար տասն  
մարդ, և մէկ տասնապետ » : Կը տեսնե՞ս որ  
տասնապետները մարդ չեն :

57. — Ժամանակաւ լուսահողի Պօղոս  
պատրիարքը Պատրիարքարանէն Պէղիւք-  
Տէրէ նամակ մը սկսի զրկէր երկելի ամի-  
րայի մը, և այն «օրչինեալ» ժամանակները,  
ինչպէս որ կը վկայեն ծերը, ամեն դիւրու-  
թիւն կար, բաց 'ի լոգենաւէ ու տեղական  
թղթատարութենէ . ուստի լուսահոգին քսան  
քսանուերկու տարեկան մէկ զործունեայ և  
աշխոյժ փոքրաւորը կանչեց ու նամակը տը-  
ուաւ որ տեղը տանի . քսան դուրուշ ճամբու

ժամանք առուաւ , որովհետեւ առանձին նաւակ  
մը պիտի վարձէր :

Երբ փոքրաւորը Պէօյիւք—Տէրէի նաւա-  
մատոյցը հասնելով նաւակէն դուրս ելաւ ,  
նաւավարը որ պարապ ետ պիտի դառնար ,  
ոկաւ պօռալ : — Ըստամզօլա իքի քուռու-  
շա' : Ծնտեսագէտ և բանիբոն փոքրաւորն  
այս որ լսեց , մէկէն ետ դարձաւ՝ ու նաւը  
ցատկելով , — Քաշէ՛ երթանք , ըստ նաւա-  
վարին . և Արբազանին ութը դուրուչի շահ  
մ'արդիւնաւորելուն վրայ զգացած խնդու-  
թենէն խելքը զմիւէն թռչելով նամակը տեղը  
յանձնելու մոռցաւ :

Պօլիս դառնալուն , — Ի՞նչ չուտ դարձար ,  
ըստ պատրիարքը : — Ծառայ եմ , Արբա-  
զան , սա ութը դուրուչն ա'ռ : — Ծօ՛ ի՞նչ  
ութը դուրուշ : — Երթալը տասը դուրուշ  
վճարեցի . Երբ Պէօյիւք—Տէրէ ելայ , նա-  
ւավարը երկու դուրուշով Պօլիս դառնալու  
յանձն առաւ . առիթը չփախցնելու համար  
մէկէն նաւակ նստայ ու եկայ , պատախա-  
նեց տիրացուն ինքիրմէն խիստ գոհ անձի մը  
պէտ : — Եւ նամակը տուի՞ր ամիրային , հարցուց

ըուսահողին : — Մինակ աղ չկրցայ , պա-  
տասխանեց փոքրաւորը , քիթը բերանը ծըռ-  
մըուկելով :

38. — Նատ հարուստ և խիստ շատ բար-  
րեպաշտ մարդ մը Յիսուսեան կրօնաւորներն  
իրեն ժառանգ անուանած էր 'ի թնաս իւր  
միակ մանչ զաւկին : Սակայն կտակին մէջ  
յիշուած էր որ այն «աղքատ» եղբայրներն  
ժառանգութեան մէջէն ուղածնին զրկեալ  
տղուն բաժին հանեն : Ուստի դատաւորին  
վճռովը կրօնաւորները մարդուն հարստու-  
թիւնը կը դրաւեն և չափաւոր գումար մը  
տղուն կ'առաջարկեն : Ասի գոհ չըլլալով  
բարձրագոյն ատեանին կը դիմէ : Փօխար-  
քայն՝ որուն կիյնար կտրել այս դատաստա-  
նը , կանչել տուաւ գատախազն , Յիսուսեան  
միաբանութեան ընկերութեան գլուխն և յօ-  
դուտ ասոր վճիռ տուող դատաւորն . ու ըստ  
այս վերջինին : — Այս բարի հայրերն ի-  
րաւունք ունին հանգուցելոյն ստացուածքը  
պահանջելու , որովհետեւ կը կարծեն թէ կը-  
տակը զայն ամրազջ իրենց սեփականած բա-

Հայ . ես չեմ զարմանար ասոր . բայց չեմ  
կրնար հասկնալ թէ ի՞նչպէս եղեր է որ դու,  
այսքան տարուան դատաւոր մըլլալովիդ հան-  
դերձ , կոտակին բուն իմաստին վրայ կը սը-  
խալիս : Ապա հրամայեց որ կոտակը կարդան  
և երբ կարդն այն տրամադրութեան եկաւ  
որ բարեպաշտ Յիսուսեաններն իրեն ժառանգ  
կ'անուանէր , սա պայմանաւ որ «իւր տղուն  
տան ինչ որ ուզեն» , հարցուց փոխարքայն :  
— Վերապատուելի հայր , ո՞րչափ կուզէք  
տալ այս մարդուն : — Հազար Նարոլէոն ,  
Պ. Դուքս : — Բոլոր ժառանգութիւնը ո՞րչափ  
է , հարցուց փոխարքայն : — Ութ հազար  
Նարոլէոն : — Ապա ուրեմն ութ հազար սո-  
կին դուք եօթն հազարը կուզէք , հա՞ : —  
Այս՝ Վասեմաշուք Տէր , մեր իրաւանց զօ-  
րութեամբն , կրկնեց Յիսուսեանց զլուխն : —  
Բայց ես կըսեմ որ նոյն կոտակին հաստա-  
տած իրաւամբն այդ եօթ հազար սոկին է որ  
դուք կոտակովին զաւկին տալու էք : — Ին-  
չէն : — Զէ՞ որ կոտակին մէջ յայտնապէս  
զրուած է թէ դուք անոր սիստի տաք ժա-  
ռանգութենէն «ինչ որ կուզէք» , արդ՝ քա-

նի որ ձեր ուղածը եօթը հազար սոկին է ո-  
ու չէ թէ հազարը , կը հրամայեմ որ կտա-  
կին իմաստը դործազրուի և եօթն հազար  
սոկին տղուն հատուցուի անմիջապէս : Ասան-  
կը Պ. Դուքսը մեծ անիրաւութեան մը ա-  
ռաջքն առաւ :

59. — Վարպետ երկրաչափ մը հարուսա-  
սմիբայի մը անդրանիկ տղուն թուարանու-  
թիւն դաս կուտար : Ամեն առաւօտ քառա-  
սունի չափ աստիճան սանդուղնք մը պիտի  
չափէր և որչափ յուսալից սցնչափ պինդ-  
գլուխ պատանիին քով երկու ժամ կզակ պի-  
պի յոգնեցնէր . և այշչափ աշխատութեան  
վարձք միայն երկու հարիւր զրշ , ամսական  
պիտի ընդունէր խեղճ մարդը : Օր մը որ  
փոքրիկ ամիբային սենեակէն կիշնար , ուր  
ժամերով աշխատած էր համեմատութեան  
մէկ ամենաալարզ կանոնը սորվեցնելու աշա-  
կերտին և չէր յաջողած , տեսաւ որ ամիբա-  
յինտանը մեծ դաւիթին մէջ ձի մը կը վար-  
ժեցնեն . այս գործողութեան վերակացուն  
աղէկ հազուած մէկն էր . վարժապետը զա-

նի ամիրային մէկ աղդականը կարծեց : — Ձէ՛ ,  
ըսաւ քովը կեցող տանը սպասաւորներէն մէշ-  
կը . ան ամիրային ախուսապետն է : — Ի՞նչ  
կըսես , ըսաւ վարժապետն , ի՞նչ ամսական  
ժառնէ : — Կ'ուտէ , կը խմէ , կը պառկի ,  
և հաղար զրշ . ալ ամսական կառնէ : — Ափ-  
առ'ս , ըսաւ խեղճ վարժապետը առնել քառ-  
տելով , մեղք որ պարապ տեղ աշխատեր եմ  
տղուն համեմատութիւն սորվեցնելու . չը  
գիտաց որ նախ հօրը սորվեցնելու է եղեր :  
Տղան կրթողին 200 դրշ . խակ ձին կրթողին  
1000 դրշ . մի՞ . . . : Զարմանալի չէ ուրեմն  
որ մեր երկրին ասուներն անսառւներէն  
աւելի գիտուն չեն :

40. — Անդղիացի աղնուական մը անտա-  
ռի մը մէշէն անցած ատեն գիրքին գեղեց-  
կութեան և զովութեան վրայ զմայլած , հոն  
քիչ մի հանգչիլ կը փափաքի . բայց խոտին  
վրայ նստած ատեն՝ փոխանակ չորս կողմը  
նկատելու և թռչնոց դայլալիկը մոիկ ընելու՝  
կը պառկի կը քնանայ :

Արթնցած ատեն գիմացը պարո՞ն մը կը

տեսնէ որ ընաւ լրտափ չէր նմանէր . և ա-  
սըրճանակի մը բերանը դէպ իրեն դար-  
ձոցած կեցեր էր : — Ի՞նչ կը խնդրէք , պա-  
րո՞ն , հարցուց Անդղիացին պաղարինով , այ-  
սինքն առանց վախնալու : — Ոչինչ , քասկ-  
նուդ զատ , ըսաւ գիմացինը : Աղնուականը  
շուտ մը հանեց քսակն ու այն քաղաքավար  
Պարոնին տուաւ . բայց տեսնելով որ չեր-  
թար , հարցուց թէ ուրիշ բան մը կուզէ :  
— Ժամացոյցնիդ , պատասխանեց գողը : Անդ-  
ղիացին այն ալ տուաւ . գողը առաւ զայն  
մեծ շնորհակալութեամբ բայց դարձեալ չէր  
երթար : — Ուրիշ հրաման ունի՞ք , հարցուց:  
— Եթէ բարեհաճիկ թաշկինակնիդ ալ . . .  
— Ինչո՞ւ չէ , ըսաւ աղնուականը թաշկինակն  
անոր ընծայելով : Վերջապէս գողն սկսաւ  
հեռանալ :

Ուք ելաւ աղնուականն և երկու ժամու-  
քունը իրեն քանի շիլինի նստած ըլլալը հաշ-  
ուելով անտառէն հեռանալու վրայ էր , երբ  
տասը քայլ առաւ չառաւ , դարձեալ գողը  
գիմացը տնկուեցաւ . ատրճանակը պատրաստ  
և ամենայն քաղաքավարութեամբ : — Ուրիշ

Ֆառայութիւն մ'ալ կրնամ' ընել ձեզի : —  
Այս', Տէր իմ, պատասխանեց գողը, մտա-  
ծեցի որ ձեր վերաբկուն իմինէս քիչ մաշած-  
է . արդ՝ եթէ հաճիք, փոխանակենք : —  
Գլխուս վրայ, ըստ Անդղիացին, պատրաստ  
եմ ամեն հրամաննիդ կատարելու :

Գողը նոր վերաբկուն հագաւ ու առաւ  
քալեց :

Անդղիացին մեծ ճամբուն վրայ որ հա-  
սաւ, նոր հագած վերաբկուն վրայ անդամ'  
մը աչք պտտցուց և տեսնելով որ ճիշդ աւա-  
զակի կերպարանք ունի, սկսաւ մոմտալ թէ  
ի՞նչպէս ընէ որ ուրիշ լաթեր ճարիք . այս  
խորհուրդն ըրած կէտին մեքենայարար ձեռ-  
քերը դրանը տարաւ . ի՞նչ կը նայիս . իւր  
քսակը, ժամացոյցը և դաշկինակը հոն ըլլա-  
լէն դատ հարիւր լիրայի ծրար մ'ալ անոնց  
քովն է :

Գողը զգեստը փոխած ատեն գրպանները  
պարպելու մոռցեր էր :

41. — Ծոյլ տղու մը հարցուցին թէ առ-  
ասեներն ինչո՞ւ այնչափ ուշ կենէ անկողնէն :

— Պատճառը սա է որ, ըստու, ամեն առառու  
խորհուրդ ունիմ . աշխատասիրութիւնը իր-  
բատ կուտայ որ ելնեմ, նոյն միջոցին ծու-  
լութիւնը վրայ կուգայ և կը յորդորէ զիս  
որ պառկած կենամ . երկուքն ալ բազում  
փաստեր յառաջ կը բերեն իրենց առաջար-  
կածին իրաւացի և օդտակար ըլլալը հաստա-  
տելու համար . հարկաւ երկու կողման ուն-  
կընդդութիւն ընող ես պիտի ըլլամ . հազիւ  
թէ դատաստանը կը կտրեմ կը լմննեմ, նա-  
յիս որ ցերեկուան ճաշը կը հանեն :

42. — Ի յաւիտենականութիւն ճամբոր-  
դելու վրայ եղող բարի ծերունի մը իւր գե-  
ղեցիկ և մանկամարդ կինը կանչեց ու ըստու:  
— Այրուհիդ իմ, կը տեսնես որ վերջին ժա-  
մը կը մօտենայ, ու ցաւօք սրտի քենէ պիտի  
բաժնուիմ . արդ թէոր կուզեա խաղաղուա-  
թեամբ մեռնելս, չնորհ մը պիտի ընես ինձի:  
Դեռ մանկամարդ ես դու, և վերստին պիտի  
կազդուիս, զիսեմ . բայց կաղաչեմ Պ. Լու-  
գովիկոսին հետ չամուսնանաս, որովհետեւ  
և քեզի համար կը նախանձէի անկէ, մինչև

հիմա ալ կը նախանձիմ։ Թէոր այս բանն ի շխոստանաս, յուսահատ պիտի մեռնիմ։ Հոգիս, պատախանեց կինը, ատոր համեթող խաղաղութիւնդ շակրտի. դու այդ մասին անհոգ մեռիր, ինչու որ պատույս վրա կերպնում թէ անոր հետը կարգուիլ ալ ուղեմ, պիտի չլրնամ, ուրիշի մը արդէն խոս, տացած լինելովս :

45. — Չեմ յիշեր քանիերորդ խաչակրատեն Պէրնար անուն արբայ մը կար, երկնից շահերը պաշտպանած միջոցին իրեներն ալ չէր մոռնար : Այս մարդը սաւանային երկիւղովն տանջուող Գաղղիացի ազնուականի մը հետ հետևեալ դաշնաղիրն ստորագրած է :

«Այս ինչ ազնուականն իւր մեղաց թողութիւն և երանելեաց բնակարանն ընդունուելու համար հայր Պէրնարի հետ պայմանադրութիւն ընելով, կը թօղու Աստուծոյ, Սուրբ Կոյս Մարիամին, և արքայութեան մէջի ամեն սրբոց և սրբուհեաց, ՚ի ձեռն հայր Պէրնարի և սորին վանականաց, սքանչելի

ալուած մը՝ որ տարին մինչև հարիւր հազար է կուդ կրնայ բերել ևայլն. և հայր Պէրնար, Վրբն երեսափոխան Յաւիտենականին, և Սորա անուամբը, յիշեալ նուէրը կընդունի, և անուիրատու աղնուականին կ'ապահովցնէ հաճագիտ և մեծկալ տեղ մը արքայութեան մէջ, ուր որ պիտի մտնէ մեռած վայրկենին, ձի հեծած և ոտքէն մինչև գլուխը զինուորած, քաւարանին մէջէն սրարշաւ պիտի անցնի սուանց ձիէն իջնելու . միայն թէ հոս ծաւաւն անցնելու համար գաւաթ մը գինի պիտի խմէ, որոյ վասն, Պէրնար ինքնին, ինքնովնքը պարտաւոր կը ճանչէ յիշեալ տղնուականին այս ճամբորդութեան համար քաւարանին դրան առջև պատրաստ պահելու ընտիր նժոյգ մը սարովն հանդերձ :

Թերահաւատագ ոմանք կը կարծեն որ հայր Պէրնար այս դաշնագրին իրեն վերաբերեալ մասը գործազրելու դժուարութիւն կրած ըլլայ :

44. — Անցեալ օր հետևեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ աղնուական տիկնո՞յ

մը և իւր երիտասարդ տղուն մէջ որ մօրը  
ծախիւքն 'ի բարիզ իրաւագիտութիւն սորվիլ  
դացեր էր : — Զաւակս , դուն հոն երեք տաշ-  
քի պիտի կենայիր , դեռ երթալդ եօթն ամիս  
չեղաւ ու եկար : — Մայրս , տեսայ որ ա-  
սեղնաւոր հրացանն ամեն իրաւունք կը վաս-  
տըցնէ , ուստի անկէ հատ մը ծափու առի  
և առանց ժամանակ կորսնցունելու դարձայ  
ու եկայ :

45. — Ամուրի նախանձու երիտասարդ մը  
հետևեալ խորհրդածութիւնը կընէր ինքնի-  
րեն . «Անհաւատարիմ կնոջմէն վրէժ խընդ-  
րել ուղող ամուսինը ծաղրալի կըլլայ , ան-  
հաւատարիմ կնոջմէն վրէժ խնդրել չուղող  
ամուսինն ալ ծաղրալի կըլլայ . արդ՝ ամու-  
սինը ծաղրալի կըլլայ ուստի և ամուսին ըւ-  
լալն ալ ծաղրալի բան է :

46. — Բուռն սիրահարութեամբ կատղած  
հոմանի մը հետևեալ ոտանաւոր խնդրագիրն  
ուղեց իւր սիրուհոյն , որոյ տուած նոյնալէս  
ոտանաւոր երկտող պատասխանը այս տիկ-  
նո՞ անդրդուելի առաքինութեան մէկ ապա-

Յոյցը կրնայ համարուիլ : Ահաւասիկ խընդ-  
րագրին պատճէնը .

Երբ քեզ երդուայ հաւատարիմ միշտ լիներ  
Կամի՞ս սիրոյս անդին շղթայն խորտակել .  
Տիկին , դուն որ սիրոս գերի վարեցիր ,  
Ո՞ր գաման բազդ արդ կ'արգելու անձանձիր  
Հետդ վայլել երջանկութիւն ճշմարիտ :  
Պառկիմ , ո՞ւր էր , 'ի սկ հողեր տիրապիք ,  
Եւ կորսուիմ քան քեզ սիրել չկրնամ .  
Քեզ՝ որ սրտիս մէջ պաշտեցի յարաժամ ,  
Քուն աչքիս մէջ դիշերն 'ի բուն բնաւ չիկայ .  
Եմ ես թշուառ թէ այս շնորհն ինձ շըլլայ :

Ահաւասիկ տիկնոջ պատասխանը .

Այս ապաշուք խնդրովդ հոգւոյս կըցաւես .  
Գիշեր ցերեկ սիրոս թախծիւ կը պատես :

47. — Կոմն Միրապօ , Գաղղիոյ մեծ յկ-  
ղափոխութեան ատենի Սահմանադրական  
ժողովոյ հռչակաւոր ատենախօս Միրապօին  
եղբայրը , առտու մը սենեկին սպասաւորը  
կանչեց ու ըսաւ : — Դուն հաւատարիմ , աչ-  
խոյժ ու աշխատահէր ես . քու ծառացու-  
թիւններէդ տրտնջալու տեղի չունիմ , բայց  
Երթաս բաքեաւ :

— ինչո՞ւ համար , Պ. կոմս , հարցուց խեղճ ապաստորը լի զարմանօք :

— Վասն զի , մեր պայմանադրութեանց հակառակ , իմ գինովցած օրս գուն ալ կը գինովնաս կոր:

— Տէր իմ , ես ի՞նչ յանցանք ունիմ , քաշնի որ գուք ատենէ մ'ի վեր ամեն օր գինովնալ սկսաք :

Պ. կոմսն այս իրաւացի փաստին պատասխան չդտաւ և հարկ եղաւ որ չճամբէ զանի:

48. — Ամուսնոյ մը կինը մեռնելով հրամայեց որ յուղարկաւորութեան հանդէսը խիստ շքեղ ըլլայ : Թաղումէն յետոյ արիւն արտսուք թափած մէկ միջոցին մէկ բարեկամին հարցուց : — Կաղալեմ լսէք , այս ցաւը քանիի՞ պիտի նստի ինձի :

49. — Անդգամն սուրի հարուածով պատեել լաւ է . բայց աւելի լաւ չըլլա՞ր զանի անզգամութեամբ պատժեն , այսինքն բուն իր գրամովը հատուցում ընել անզգամին : Պ. Պօմարչէ , անուանի Գաղղիացի գրագէանք . այս կարծիքէն էր : Այս մարդը պար

ժամագործի մը տղայ էր , բայց իւր տաղանդովն յաջողած էր թագաւորին աչքը մտնել . անոր համար պալատականք ամեն անզգամութիւն կը բանեցնէին զանի վըտացնելու մաօք :

Երիտասարդ պալատական աղնուական մը որ շատ նեղացած էր Պօմարչէի դէմ , ամեն տեղ դէմն ելնելուն համար , օր մը դարձեալ հետք գտնուեցաւ . բայց այս հեղուն անանկ ընկերութեան մը մէջ՝ ուր տաղանդն և հանձարը տիտղոսներէն և աղնուականութենէն շատ աւելի յարդի էր : Զանի թշնամանելու համար աղնուականը ժամացոյցը հանեց և դէպ ՚ի անոր երկնցնելով ըստաւ : — Սիրելի իմ Պօմարչէ , ժամացոյցս աղէկ չերթար , թէպէտ հօրդ շինածնէ . քիչ մը նայէ : — Ինչո՞ւ համար : — Դուն ալ այս արուեստէն հասկընալու ես : — Նայիմ , ըստ Պօմարչէ , և ժամացոյցը ձեռքն առնելով դիտմամբ գետինը ձգելէն ու կտոր կտոր ընելէն յետոյ , ըստաւ : — Պ. Մարգիկ , վարպետ ժամագործի ցոյց տալու էիր զայն . հայրս միշտ կը-

աէր ինձի որ իւր արուեստին ընդունակութիւն չունիմ:

50. — Սպանիոյ թագաւորն Փիլիպպոս Գ. ապստամբ քաղաքի մը ընդհանուր ներողութիւն չնորհեր էր բաց ՚ի քանի մ'անձերէ : Երբոր պալատականներէն մին եկաւ , և ներողութենէն զորկ ազնուականի մը ապաստանած տեղն իմացուց . — Աւելի լաւ կընէիր, ըստ թագաւորն , եթէ անոր երթալով իմ եղած տեղս իմացունիր :

51. — Անդիլոյ բանտերուն մէջ այնպիսի թշուառականներ կը գտնուին որ , գաղանավայել կատաղութեամբ կեանքերնին կ'ատեն : Հոն ոճագործք իրաւունք ունին մարմիննին վիրարոյժի մը կամ անդամահատի մը ժախելու , և առած ստակովնին մինչեւ դատապարտութեան օրը կը գինովնան և ամեն տեսակ անառակութիւն կընեն : Բանտարկեալ մը՝ որ սոսկալի ոճագործութեան մը համար ՚ի մահ դատապարտուած էր , վիրարոյժ մը բերել տուաւ և մանրախոյզ սակարկութենէ ցետոյ մարմինը չորս Անդղիական ոսկիի ժա-

խեց , Ստակը գրապանը զնելուն պէս ոճրաւ գործը բարձրաճիչ խնդալ մ'է փրցոց . ու երբ վիրարոյժը ապշած պատճառը կը հարցընէր , ըստ խնդալէն մարելով . — Դու իմ մարմինս ծախու առիր կարծելով որ պիտի կախուիմ . բայց անհանկ չէ . այրելու դատապարտուած եմ ես . ի՞նչպէս խարուեցար :

52. — Սաքսի մարաջախտը Ֆրեսերիկ Բ. Բրուսիոյ թագաւորին նման պատերազմի վերաբերեալ նամակներուն մէջ լակոնական ոճ գործածել շատ կը սիրէր : Երբ վեց հազար Խրուաթք Պոհեմիոյ մէկ բերդին մէջ ամրացեր էին և Գուրթիվրօնի մարքիզը վեց հարիւր հոգւով զանոնք զսպել կաշխատէր , մարաջախտն անոր նամակ մը զրեց որոյ պատճէնն է .

«Արտօտ մարդուն կարճ խօսք . կռուեցէք , կուգամ կոր : »

53. — Ծերունի մը տասուերկու հասուէ տղայք ունէր , ամենն ալ զինուոր : Օր մը հրաման առնելով տուն եկան և արդէն տարիներու ժանրութեան տակ հնշուած հայ-

բերնին ծայրայեղ չքաւորութեան մէջ գըտան : — Ուստեղու հաց չունենա՞յ մի , պոռաց մէջերնուն մէկը . և սակայն այս ծերունին տասուերկու պաշտպան ընծայած է հայրենեաց . մեք ալ զինուոր , անոր օգնելու միջոց չունիմք : — Հոս զրաւատուն կայ, ըսաւ կրտսեր Եղբայրնին , Երթանք ստակ փոխ առնենք, պէտքերնիս հոգամք . — Աղէ՛կ, բայց ի՞նչ տանինք , ադանց գրաւի փոխ չեն տար հօն , մեք ալ զրաւ գնելու բան չուշիմք : — Բան չունի՞մք մի . այս ծերունոյն և մեր պատիւը բան չէ՞ . զայն զրաւ կը դընեմք և 50 լիրա սթէրլին փոխ կառնենք :

Ամենքն ալ հաւնեցան այս գաղափարին և երկուսամ Եղբարք պարտամուրհակ մը ըստորագրեցին որոյ իմաստն էր . «Տասուերկու Անդգիւցիք , ամենքն ալ Արքային բանակը զինուորութիւն ընող , և որդիք հարիւրաւմեայ գերձակի մը՝ որ վերջին ծայր տնան կութեան մէջ կը տառապի . զրաւատան տեսոչութենէն 50 լիրա սթէրլին փոխ կը վիճակն տարաբաղդ հայրերնին սփոփելու համար : Առ ապահովութիւն՝ պատիւնին

սգրաւ կը դնեն և այս գումարը տարի մը պայմանաժամով և մէկ վճարքով հատուցանել կը խոստանան : » Տեսչութիւնն այս դրաւն ընդունեց . 50 լիրան տուաւ , պարտամուրհակը պատուեց և ծերունին մինչև մեռնի՝ ամեն պիտոյքն հոգալ յանձն առաւ :

Այս զարմանափի դէպքը ամենուրեք տաքածուելով բազմաթիւ բարերար մարդիկ ծերունոյն այցելութեան կուգային որք զանազան ընծայներով զանի կարող ըրբն զաւակներուն ծնողասիրութիւնը վարձատրելու :

34. — Բաքոսի մէկ բարեկամը , ըսել կուզեմ գինեմոլ մը , ատենօք հետեւեալ զուարթագին ձեռնարկութիւնն ըրաւ խոստովանահայր քահանային՝ որ զինքը կը յանդիմանէր զինի շատ խմելուն համար , և իրեն հանգիստաւոր կերպով ազգարարութիւն կընէր որ եթէ այս աղիտարեր մոլութենէն չհրաժարի , հոգւոյն փրկաթիւն չիկայ : — Տէր Հայր , պատասխանեց խոնարհ ապաշխարողն , բարիգինին բարի արիւն կը շինէ , բարի արիւնը բարի խառնուած յառաջ կը բերէ , բարի

խառնուածքը բարի խորհուրդներ կը ծնուռ շանէ , բարի խորհուրդները բարի գործեր գործել կուտան , բարի գործերն ալ զմարդ յերկինս կառաջնորդեն . ուրեմն գինին աղբիւր է ամենայն բարեաց : — Ամե՞ն , ըստ հոգեսոր հովիւն և ինքն ալ ապաշխարութեան որդւոյն ձեռքով դարձի եկաւ գինուոյ դէմ ունեցած նախապաշարմունքէն :

55. — Ա. Հաւասիկ քարոզ մը՝ որոյ արժանիքը մարդ չկրնար ուրանալ .

«Մարդս ծնած է տառապանաց համար . ինչպէս կայցակները շառաչմամբ գէպ ՚ի վեր կելնեն » : Յոր . Երանելի :

Ա. յորնաբանը երեք մասանց պիտի բաժնեմ :

Ա. Մարդոյս աշխարհ մտանելը .

Բ. Աշխարհիս մէջ մարդոյս կենցաղը .

Գ. Մարդոյս աշխարհէ ելնելը :

Մարդս մերկ աշխարհ կը մտնէ :

Աշխարհիս մէջ վարած կենցաղն է տառապանք և հոգ :

Աշխարհէս ելքը մարդոյս կառաջնորդէ ոչ ոք գիտէ ուր :

Եզրակացնեմ . Եթէ աստ բարի գործեմք , անդ բարի կը գտնեմք :

Եթէ տարի մ'ալ քարոզ տամ , ասկէ աւելի բան չեմ կրնար համկցնել ձեզի :

36. — Զինաստանցի կայսր մը հպատակներէն մէկուն յաղթական զէնքերէն հալածուելով , ուզեց որ՝ այն երկրին մէջ առմայրն ունեցած զաւակաց կոյր պատկառանքըն գործիք ընելով և զանի զինաթափ ընէ : Ապատամբին մօրը զրկեց մէկ պաշտօնեայն որ դաշոյն մը ձեռքքը սպառնալով ըստ . — Թէոր տղուդ չըրամայես որ խալոյն անձնատուր ըլլայ կայսեր , հիմա զքեղ կը խողխողեմ : — Քու տէրդ , ըստ արիասիրտ կինը գառն ժպիտով մը , կը կարծէ թէ չեմ գիտեր այն անդիր բայց սրբազան դաշինքն որք աղզը կը կապեն վեհապետին , և որովք աղզը կը պարտի հնազանդիլ անոր , Եթէ նա աղզը երջանիկ ընէ : Առաջին անգամ կարանեղաւ որ այս դաշինքն եղծեց : Ո՛վ վատ գործազիք այն բռնաւորին հրամաններուն , կը նիկէ մը սորմէ թէ ասանկ պարագայի մը

մէջ ի՞նչ պարտքեր ունի մարդս առ իւր հայ-  
րենիքն :

Սայս ըսելով քաշեց առաւ դաշյնը պաշ-  
տօնէին ձեռքէն, ինք իր կուշոր միաց ու ը-  
սաւ . — Ավ ստրուկ, հիմա քեղի առաքի-  
նութիւն մը կայ գործելիք . այս արիւնլուսց  
դաշյնը տղուս տա՛ր, բա՛ որ ազգին վրէժն  
հանէ, բռնաւորը թող պատմէ . ա՛լ ասկէ  
յետոյ վախի տեղ չունի ինձի համար . հիմա  
աղաս է առաքինի ըլլալու :

57. — Փարփղի մէջ ձերուկ զրջադայող մը  
տեսաւ որ զիշերօթիկ վարժարանի մ'աշա-  
կերտներն կարգաւ շարուեր են . ասոնց հա-  
զուսուր խուլ-համր վարժարանին աշակեր-  
տաց հագուստին քիչ մը կը նմանէր . Ընկե-  
րին ըսաւ . — Խուլ-համր տղայքը նայէ .  
յետոյ աշակերտներէն մէկուն դառնաղով  
հարցուց . — Տղաս, դուք համր էք, անանկ  
չէ : Աս տղան որ սատանային մէկ կտորն  
էր, ըսաւ . — Հրամեր ես, Պարոն : Ծե-  
րուկը մէջը շտկեց, ու գոհ դէմքով մը զը-  
րուխը շարժեց ըսելով . — Հը, համազգեստ-  
նուն ճանչեցի :

58. — Թագաւոր մը մէկ ընտանեցած պաշ-  
տականը կը ծաղրէր ու «կովի կը նմանիս»  
կընէր . այս պալատականը որ շատ տեղ դեռա-  
պանութեան պաշտօն վարած ունէր, ըսաւ .  
— Վեհափառ Տէր, ինչի նմանելս չեմ զի-  
տեր . միայն սա գիտեմ որ շատ առիթնե-  
րու մէջ զձեղ ներկայացնելու պատիւն ու-  
նեցած եմ:

59. — Ետոնկ տրտմախօս և հռչակաւոր  
բանաստեղծը շատ բարերարոյ և զուարթա-  
միտ մարդ էր ընտանեկան դժբաղդութիւն-  
ներ կրելէն յառաջ : Երիտասարդութեան  
ատեն օր մը Թամիզ գետն 'ի վեր կենէր նա-  
ւակով մը, հետն ալ քանի մը կին, զորոնք  
զրօսցունելու համար սրինդ կը չալէր : Սոյն  
միջոցին որիշ նաւակ մը՝ որուն մէջ քանի  
մը զինուոր պաշտօնատարներ կային, իրեւ-  
նինին շատ մօտենալուն չալելը դաղրեցուց .  
մէջերնուն մէկը հարցուց թէ ինչո՞ւ սրինդը  
կը պահէ : — Կամքս անանկ ուզեց, ըսաւ  
Ետոնկ : Պաշտօնատարին սիրով նեղանալով  
այս խիստ պատասխանին վրայ, զինքը դէ՛

որ նետել սպառնայ եթէ մէկէն նոռագաւ-  
րանը ձեռքը չառնէ , Եունկ հետի տիկնանց  
սարսափը հանդարտեցնելու համար համբե-  
րեց այս թշնամանքին և զուարթ եղանակ-  
ներ երգելով երթալիք տեղը դնաց :

Իրիկուան դէմ զայս խրոխտ պաշտօնաւ-  
կալը ճամբուն վրայ տեսնելով՝ Եունկ քսվը<sup>1</sup>  
դնաց և ամենայն հանդարտութեամբ ըստ  
իրեն . — Եթէ ես քու անզդամ պահանջա-  
նացդ զիջայ , պատճառը սա էր որ հետի տի-  
կիններս չվախցունեմ . բայց քեզի համոզելու  
համար որ , իմինս պէս պարզ հաղուստի մը  
տակ ալ քաջ սիրտ մը կրնայ դժնուիլ , կը  
խնդրեմ որ վաղն առտու այս ինչ տեղս դաս ,  
ու մենամարտիմք . մեր վէճը թուրով միայն  
կարելի է բառնալ :

Հետևեալ առտուն երկուքն ալ որոշուած  
տեղը դանուեցան . բայց երբ պաշտօնակալը  
թուրը քաշեց որ ինքինքը պաշտպանէ ,  
Եունկ վերարկուին տակէն ատրճանակ մը  
հանեց ու բերանը դէպ ՚ի թշնամոյն դար-  
ձուց : — Այդ ի՞նչ է , պօռաց պաշտօնա-  
կալը , վատօրէն զիս պիտի սպաննե՞ս : —

Զէ՛ , ըստ Եունկ , բայց թէոր հիմա թուրը  
վար դնելով դիմաց վայրկեան մը չպարեն ,  
այն ատեն զքեղ պիտի սպաննեմ : Պաշտօնա-  
կալը տեսնելով որ հնար չիկայ ազատելու ,  
ըսածն ըրաւել կմնալէն յետոյ ըստ իմաստա-  
սէրն : — Եթէկ գու ինձի բռնի սրինդ չալել  
տուիր , ես ալ քեզի բռնի պարել տուի .  
առնելիք տալիք չմնաց : Արդ ի՞նչ հատուցում  
որ պահանջես , հրամայէ , պատրաստ եմ հնա-  
շանդիլ . եթէ կուզես՝ մենամարտիմք Պաշտօ-  
նակալին սիրտը խանդաղատեցաւ , ու Եունկին  
վիզը փարելով իւր անխոհեմութիւնը խոստու-  
վանեցաւ ու աղաչեց անոր որ բարեկամու-  
թիւնն իրեն նուիրէ :

60. — Ատնօ Գաղղիացի գրագէտը հե-  
տեեալը կը պատմէ .

Երբ տասեւոթ տարեկան էի , կիրակի օ-  
րերը զքօսնելու համար Վէրասյլ գացած ա-  
տեն՝ ճամբուս վրայ միևնոյն տեղը աղքատ  
մը կը տեսնէի Անտօն անուն , որ անցնող  
գարձողէն սուր ճիչ մը արձակելով ողորմու-  
թիւն կը խնզրէր : Օր մը այս մուրացկանին

առվորական հարկա վճարած ասեն ան տեղաց  
կարձահասակ և չորցած պարոն մը անցաւ ,  
ու ըսաւ աղքատին . — Դուն ինձի խելացի և  
աշխատելու յարմար կերևիս . ինչո՞ւ համար  
ասանկ գձուձ արուեստ մը կը կատարես .  
քեզի այս վիճակէդ ազատեմ ու տասն հա-  
զար ֆրանք տարեկան եկամուտ շահելու-  
կերալ սարվեցնեմ : Աղքատը խնդաց . ես ալ  
ալ հետը : — Խնդացէ՛ք , ուզածնուդ չափ ,  
ըսաւ պարոնը , ես ալ ատենօք աղքատ էի ,  
բայց չմուրացի . անպիտան կողով մը ճարեցի և  
քաղաքներ ու գիւղեր պտտեցայ հին ցնցո-  
տիներ ժողվելու զորս ծրի կառնէի ու թուղթ  
շինող արուեստաւորներու աղւոր շահով մը  
կը ծախէի : Տարի մը ետքը էշ մը ու սայլիկ  
մը ունեցայ , հինդ տարուան մէջ երեսուն  
հազար ֆրանք շահելով թուղթ շինող վա-  
հառականի մը հետ զովող եղայ . այս օրս  
թուղթի աղւոր գործարան մ'ունիմ որ ինձի  
տարեկան տասն հազար ֆրանք կը բերէ . ին-  
ձի պէս ըրէ դուն ալ ինձի չափ հարուստ  
կըլաս : Չորցած պարոնը ճամբան գնաց , մու-  
բացկանը խորունկ մոմտուքի մէջ թողլով :

Ատեն անցաւ , որ մը Պրիւքսէլի մէջ զը-  
րածախի մը խանութ մտայ քանի մը գիրք  
դնելու համար . գեր , բարձրահասակ պարոն  
մը այս խանութին մէջ հինդ վեց հոգիի կը  
հրամայէր . պիտի ճանչնայի այս մարդը , բայց  
չկրցաց միտք ամիտիկել : գրածախն հասկը-  
ցու . — Պարոն , ըսաւ ինձի , գուք ասկէց  
քսան և հինդ տարի յառաջ կերակի օրերը  
Վէրսայլ կերթայի՞ք : — Ո՛հ , ըսի , Անոսն  
դուն ես : — Նյոն ինքն , ըսաւ գրավաճա-  
ռը ! փոքրահասակ ու չորցած պարոնը իրա-  
ւունք ունի . տասն հազար ֆրանք եկամուտի  
տէր եմ այսօր :

61. — Յովսէփ Բ. Աւստրիոյ կայսրը ցոյց  
շատ չը սիրէր , ու կուզէր որ տարօրինակ  
դէպերու մէջ գտնուի առանց ճանչուելու :  
Օր մը պարզ զգեստ մը հագած էր վերէն  
ի վար կոճկած , հետն ալ միայն մէկ սպա-  
սաւոր մը առանց համազգեստի , փոքրիկ  
կառքով մը որ երկու հոգի հաղիւ կրնար  
առնել , և որ ինք կը վարէ՛ առտու մը Վի-  
էնայի բոլորտիքը շրջել ելաւ , ու ետ դաւո-

նալու ատեն անձրևի բռնուեցաւ : Քաղաքէն գեռ հեռու էր երբ հետիոտ մը՝ որ նմանապէս քաղաք կը դառնար , կառավար կայսեր նշան ըրաւ որ կենայ : Յովսէփ մէկէն հնաշանդեցաւ : — Աղնիւ պարոն , ըսաւ իրեն զինուրականը ( քանդի յինապետ մ'էր ), կաղայեմ ձեր քով ինձի տեղ մը չնորհէք . չեմ կարծեր որ ասով յատ նեղանաք , քանդի մինակ էք . համազգեստս այսօր առաջին անդամ հաղայ , վախնամ որ անձրևին գէշնայ : — Եկու՞ր նոտէ քովս , ըսաւ Յովսէփ , համազգեստդ անձրևէն պահպանէք : Ուսկի՞ց կուգաս : — Ո՛հ , ըսաւ յիսնապետը , արքային որսորդապետը բարեկամն է , անոր տունէն կուգամ , հոն պատուական ճաշ մ'ըշքի : — Այդչափ աղէկ ի՞նչ կերար : — Գիտցի՞ր : — Ես ի՞նչ գիտնամ . գարեջրով ապօ՞ւր : — Զգիտցար . ատկէց աղէկ բան մը : — Կաղամբով մի՞ս : — Ատկէց աղէկ : — Հորթի մի՞ս : — Ատկէց ալ աղէկ : — Ա՛ , չի՞տի կրնամ գիտնալ : — Փասիան մը , բարեկամ , 'զոր Վեհափառ կայսեր համար որսացերէր : — Եա՛ , կայսեր համար որսացուած

ըլլալո՞ւն այդչափ աղէկ էր : — Անշո՛ւշտ , բարեկամն :

Քաքաքին կը մօտենային , անձրևն ալ շարունակ կը տեղար : Յովսէփ հարցուց ընկերին թէ ո՞ր թաղ կը բնակի և ո՞ւր կուղէ իշնել : — Պարոն , շատ ձանձրութիւն կըլլայ , շեմ ուղեր որ . . . — Զէ՛ , չէ՛ , ըսաւ Յովսէփ , փողո՞ցդ : Յիսնապետը բնակարանը ցուցնելով ուղեց ճանչել այս անձը որ իրեն այսքան բարութիւններ կընէր : — Հիմա դու գիտցիր նայիմ ո՞վ եմ ես , ըսաւ Յովսէփ : — Արդեօք զինուրակա՞ն ես : — Ըստիդիդ պէս : — Գնդապետի տեղապա՞հ : — Տեղապա՞հ մի . աղէկէց աղէկ : — Գնդապե՞տ ես : — Աղէկէց աղէկ : — Շատ բան , ըսաւ միւսը : կառքին մէջ ինքզինքը ժողվածելով , մեծ մարածախտը չըլլա՞ք : — Աղէկէց աղէկ : — Ա՛հ , Աստուած իմ , կայորն է : — Նոյն ինքն , ըսաւ Յովսէփ կոճակները քակելով որպէս զի կուրծքը կախած նշանները ցուցնէ : Կառքը նեղ ըլլալուն կայսեր ոտքը ինալ կարելի չեղաւ իրեն , ու ինչպէս թուղութիւն խնդրելը չդիտնալով , աղաչեց կայսը

որ կառքը կեցնէ ու զինքը վար իջեցնէ : — Զըլլար , ըսաւ Յովսէփ , քանի որ իմ փաստանս կերեր ես , այդշափ շուտ ձեռքէս չես կրնար ազատիլ . մինչև տանդ դուռը զքեզ պիտի տանիմ : Եւ այնպէս ըրաւ :

62. — Օր մը ըսին օրիորդ Ք . . . ին որ որչափ գեղեցիկ այնչափ ինքնապաշտ աղջիկ մ'էր : — Ձեզի համար կըսեն թէ երեսուն տարեկան ըլլաք : — Գործ շունին նէ թող ըսեն , պատասխանեց օրիորդ Ք . . . , ես երբէք չպիտի վկայեմ :

63. — Վերջին դարուս մէջ փիլիսոփայութիւնը մեծ ծառայութիւն ըրաւ մարդկային ազգին տանջանօք դատաստանական հարցափորձի սովորութիւնը վերցնելով , որ շատ ան մեղ անձինք ինքզինքնին յանցաւոր խոստովանելու ստիպած է : Ասոր օրինակ մը :

Գաղղիոյ մէջ կին մը 1763 ին կախաղանդ դատապարտուեցաւ իրը սպանող իւր ամուսնոյն , որ անյայտ էր եղած և որոյ բացակայութեան պատճառը չէր կարողացած իմացնել : Խեղճ կինը նախ ուրացաւ , բայց տան-

ջանքի դրուելով խոստովանեցաւ վերջապէս , քանզի մէկ անդամ մեռնիլը ամեն օր մեռնելէն հարկաւ լաւ է :

Կնոջ մահուանէն քանի մ'օր ետքը ամուսինը գարձաւ ճամբորդութենէ մը՝ զոր ժամանակահերթին իւր շահերն . այս մարդն ուզեց անմեղ կնոջն յիշատակը արդարացնել : Բայց օրովհետեւ « այն տաենի » դատաւորները չէին կրնար սխալիլ , — Դու խարդախ ես , ըսին մարդուն և իրրև այն իրեն դէմ դատ բանալու սպառնալիք ըրին , « նըշկատելով որ ինք մեռած ըլլալու էր , որովհետեւ կինը կախուած էր զինքն սպաննած ըլլալուն համար : » Ի զուր առաջարկեց ապացուցանել թէ սպանեալ կարծուածն ինքէ . ձերբակալելու վճիռ մ'արձակեցին իրեն դէմ . և այս գժրաղդ մարդը հազիւ ժամանակ ուրնեցաւ խոյս տալու այնպիսի քաղքէ մը ուրդատաւորներն պատրաստ էին երկրորդ ռնիք մ'ալ գործել , սխալին շխոստովանելու համար :

64. — Անցեալ ամառ խորհրդարանի ան-

դամներէն լորտ Ք . . . , գիւղի բնակութենէ  
կը դառնար քառաձի կառքով մը զոր կը  
վարէին երկու կառավարներ . կառքին ետե-  
էն կուգային երկու հեծեալ սպասաւորներ :  
Յառախիտ պուրակի մը մէջէն անցած ատեն  
ժանտերես մարդ մը դէմ ելաւ երկհար-  
ռւածեաց հրացան մը ձեռքը , և նշան ըրաւ  
կառավարներուն որ իենան . այս անակնկաչ  
հրաւէրին վրայ կառքը կեցուցին և երկու  
«Հաւատարիմ» սպասաւորներն սրարշաւ փա-  
խան ահ ու դողի մէջ ինկած :

Հրացանակիր մարդը մօտեցաւ կառքին  
լորտն խորին յարգանօք ողջունելով , և մի-  
անգամայն հրազէնքին կրկին խողովակն դէպէ  
՚ի նորին Գերապատուութիւնն ուղղելով :  
Լորտն ոչ պաշտպանութեան միջոց ունէր և  
ոչ փախատեան :

— Ներումն կը խնդրեմ ձեր Գերապատ-  
ուութենէն , ըստ աւազակն , կառքերնիդ  
կասեցնել համարձակելու . բայց ամենակա-  
րեոր պէտք մը . . .

— Տեսնեմք լմեցուր խօսքդ պարո՞ն , վա-  
ռերը թողուցին զիս , ահա ձեռքդ մնացեր եմ :

— Աստուած շընէ որ ձեր Գերապատուու-  
թեան չարիք հասցնել ուղեմ . ըրածս վա-  
ճառականութիւն է պարկեցորէն :

— Խիստ պարկեցորէն . ատոր տարակո՞յա  
մի կայ :

— Ծառայնիդ զինավաճառ եմ . և ստակի  
սաստիկ կարօտութիւն ունենալով , այս հը-  
րացանը Զեր Գերապատուութեան ծախել  
կուզեմ :

Այս ըսելով տարօրինակ վաճառականնիս  
գէնքը աղէկ մը լեցնելով լրտին կը ներկա-  
յացնէր զայն բայց ոչ բունին կողմէն :

— Վերջապէս , պոռաց լորտը , քանի՞ կու-  
զես :

— Գերապատիւ Տէր , այս հրացանն աժան  
չէ , բայց սքանչելի տեսակէ է : Ուստի 100  
լիրայէն պակասի չեմ կրնար տալ :

— Կառքիս մէջ 100 լիրայէն աւելի չիկայ-  
ինչպէս ընեմք :

— Զեր Գերապատուութեան սեղանաւորին  
վրայ փոխանակագիր մը չնորհ ըրէք . ահա  
ձեզի թուղթ , գրիչ , և մելան :

Աւազակը 100 լիրան , և մուրհակը առաւ ,

Հրացանը լորտին յանձնեց , և բարի ճանապարհ մաղթելով երբ կերթար , լորտին միտքը խորհուրդ մ'ինկաւ . — Գողին զէնքը ձեռքս է , ըսաւ ինքնիրեն , կեցիր , ինձի ըրոտծ խաղը ես ալ իրեն խաղամ :

— Այ չարագործ , ըսաւ անտառաշրջիկ վաճառականին , ստակս տուր , ապա թէ ոչ մեռար :

— Գերապատիւ Տէլ , գարծաւ ըսաւ գոշըն , սակարկութիւնն աւարտեցաւ , ըստակն ընդունեցի և ապրանքը յանձնեցի . շեմ կարծեր որ ձեր Գերապատութիւնը պատույն ձգէ խօսքէն դառնալ . հրացանը քիչ մը սուղ էր արդարեւ , բայց ընտիր բան է , և գուք աղատ էիք մերժելու :

Լորտը հրացանը պարպելու փորձ մ'ըրաւ բայց արդէն լեցուն չէ եղեր . պաղեցաւ մընաց լորտն աւազակին անտառին խորտունկը փախչիլը տեսնելով :

Հետևեալ օրն չարաճճի յանդուդնը սեղանաւորին գնաց մուրհակին վճարքը պահանջելու . բայց սոտիկանութեան իմաց տըրուած ըլլալով , բոնեց յանցաւորն ու եղեռու

նադատ ատեանին ներկայացուց : Դատաւորք միաբան յայտարարութիւն ըրին որ Անզդիոյ պատժական օրինաց գրքին մէջ մեծ պողոտայներու վրայ զինավաճառութիւն ընեն արգիլող օրէնք չիկայ : Հետևաբար գողն արգարացաւ և լորտն 500 լիրա մնացորդը վընարելու դատապարտուեցաւ , դատի ծախքէ դատ :

65. — Ասիոյ մէկ քաղաքին առաջնորդը Պոլիս ճամբորդեց և հոն մեռաւ : Իւր ծուխերն , առ երախտաղիտութեան , շիրիմ մի կանգնեցին քաղաքին գերեղմանատան մէջ և վրան արձանադրել տուին մեծ տառերով . «Աստ հանգչի , Ք. վարդապետ , որ թաղեցաւ ՚ի Պոլիս» :

66. — Պարսիկ մը և Հրեայ մը թէհրանի մէջ կառք հեծեր կերթային : Հրեայն միջոց մը գերք հանեց ծոցէն և գլուխը տատանելով սկսաւ ամենայն երկիւղածութեամբ կարդաւ : Պարսիկը , որուն սիրտը կը նեղանար , պահ մը յետոյ հարցուց իսրայելի որդւոյն թէ ի՞նչ գիրք է կարդացածը : — Աղքայութեան և

Դժոխքի վրայ կը խօսի , պատասխանեց Հըւրեայն : Պարսկին հետաքրքրութիւնն արթըն ցուց այս պատասխանը , քանզի խեղճը իւր կրօնքին վարդապետներէն աւելի գաղափար չունէր այս նիւթին վրայ . և սկսաւ հարցափորձ ընել :

— Աղէկ ըսիր . ի՞նչպէս տեղէ արքայութիւնը :

— Տէր իմ , ըսաւ Հըւրեայն , արքայութիւնը երեք սիւներէ կը բաղկանայ , մին սոկի , երկորորդը արծաթ , և միւսը կապար :

— Ոսկի . . . : Եա՞ :

— Ոսկի սիւնին ստորոտը Հըւէից տեղ պատրաստուած է . արծաթեղէնին տակ Հայերը պիտի նստին և . . . :

— Հապա մե՞ք :

— Եւ կապարեայ սիւնին քով դուք պիտի նստիք :

— Դժոխքն ո՞ւր է :

— Տէր իմ , կըկնեց Հըւրեայն , կապարեայ սիւնին խիստ քովիկը , ուր կրակ կը վառի միշտ :

— Այ վարագորդի շաւն , ըսաւ այն ատեն

Պարսիկը կրակ կտրած , եթէ կապարը կրուկին տաքութենէն . հալի , մեք բացը մնամք հա՞ : Այս ըսելով սկսաւ ձեռքի հաստ գաւաղանովը խեղճ Հըւրեայն թոպել . քանզի ատենօք այս անիծեալ ծեծը գրեթէ միայն Հըւրէից բաժինն էր եղած ընդ արեգակամբ : Այս գէպքը մինչև Շահին ականջն հասնելով , իր վրանի ծախք Պարսկաստանի Հըւրեայ ժողովուրդին վրայ աւելորդ տուրք մը դրաւ տարին տասը հազար թուման , որպէս զի կապարեայ սիւնը հալած ատեն , անդիի աշխարհին մէջ Պարսիկը բացը չման : Կըսեն թէ Հըւրեայք այս տուրքը շատ տարիներ վճարեցին :

67. — Զուիցեր մը որ սաստիկ աչքի ցաւէ կը տանջուէր , մէկ բարեկամէն դարման խնդրեց . ասի ըսաւ իրեն . — Անդեալ տարի ակռայիս մէկը անանկ սաստիկ կը ցաւէր որ զիշերները չէի կրնար քնանալ . քաշել տուի , ցաւն անցաւ անմիջապէս :

68. — Եպիսկոպոս մը զոր Մաքսուտ առ միրայն չէր սիրեր , հարցուց ասոր թէ կառապետ պատրիարքի յաջորդ ո՞վ պիտի ընտա

բուի . Ամիրայն պատասխանեց . — Եթէ ինչ  
ձի հարցուի , իզնիմիտի առաջնորդը կընտ-  
րեմ . եթէ Բ. Դրան մնայ , Յակոբոս Սըր-  
բագանը գահը կելնէ , բայց եթէ սատանա-  
յին մնայ՝ դուք :

69. — Անդղիոյ մէջ Սպանիոյ մէկ դես-  
պանը նշանացի խօսակցութիւնը շատ պիտանի  
և շատ կարեոր է կըսէր . կը կարծէր որ նշան-  
ներով՝ լեզով խօսելէ աւելի դիւրին կը խօսուի  
և կրոգէր որ ամեն ճեմարաններու մէջ այս  
արուեստին յատուկ դասատու մ'ըլլայ :

Օր մը երբ այս անձը Անդղիոյ Յակոբ թա-  
գաւորին առջև դժգոհութիւն կը ցուցնէր մը-  
տաց հաղորդակցութեան այս եղանակը մը-  
շակելու մասին տեսնուած անհոգութեան և  
այս կարեոր գիտութեան համար դասախոս-  
ներ չգտնուելուն վրայ , թագաւորն ըստ ի-  
րեն . — Ես քու ուղածիդ աէս դասատու  
մ'ունիմ , որ շատ ճարտար մարդ մ'է , թէ-  
պէտ հեռաւոր ճեմարանի մը մէջ դասախո-  
սութիւն կընէ . — Որչափ ալ հեռու ըլլայ ,  
զինքը պիտի տեսնեմ , ըստ դեսպանը , և

վաղը ճամբայ պիտի ելնեմ : Թագաւորն ու-  
զեց խաղ մը խաղալ իրեն , և ասոր համար  
պէտք եղած հրամաններն զրկեց Ակովիոյ  
մէկ ճեմարանին : Դիսպանն հոս հասաւ ուր  
մեծ պատուով ընդունեցին զինքը ճեմարա-  
նին անդամք . և ուղեց նշանացի խօսակցու-  
թեան դասատուն տեսնել : Քաղաքին մէջ  
Փօրտի անուն մսավաճառ մը կար , մէկ աշքը  
կոյր , որ շատ կատակարան մէկն էր . ասոր  
պէտք եղածը խօսելէն յետոյ գիմացը բերին  
իբրև դեսպանին տեսնել ուզած անձը : Դես-  
պանը իրեն մօտեցաւ և ձեռքի մէկ մատը  
վեր վերցուց . դեսպանին այս շարժմանը վրայ  
Փօրտի երկու մատը վեր վերցուց . այն ատեն  
դեսպանը երեք մատ ցցուց անոր . Փօրտի  
մատերը գոցեց և ամբողջ բուռնը սպառնալու  
կերպով մը դեսպանին ցցուց : Դեսպանը զըր-  
պանէն նարինջ մը հանեց և ցցուց դէմինին .  
Փօրտի ալ վերարկուին տակէն գարիփ հաց  
հանեց և դեսպանին աշքը խօթելու պէս ը-  
րաւ : Ասոր վրայ դեսպանը շատ գոհ երեւ-  
ցաւ և խորին յարգանօք հրաժեշտի ողջոյն  
առաջ յետոյ գուրս ելաւ : Դասատուներն

Հասկնաւլ ուզելով թէ միականի մսավաճառն  
քնչ հնարք բանեցուց իւր գերը ներկայացնելու  
համար , գեոպանին կարծիք հարցուցին կար-  
ժեցեալ նշանացի լեզուի դասատուին վրայ :  
— Ա՛հ , ըստ Սպանիացին , սքանչելի մարդ  
մ'է . Հնդկաստանի գանձերն քիչ են այս  
մարդուն վարձի . նախ մէկ մատո ցցուցի իւ-  
րեն , ըսել ուզելով որ Աստուած մի է . նա  
ինձի երկու հատ ցցուց , որ կը նշանակէ Հայր  
և Որդին . ես երեք մատ բացի , Երրորդու-  
թիւնը իմացնելու համար . նա բուռնը ցցուց  
որ ըսել է թէ այն երեք անձինքն 'ի մի են :  
Յետոյ նարինջ մը հանեցի : իմացնել ուզելով  
Աստուծոյ բարութիւնը որ մեզի կը պարզեցէ  
ոչ միայն ասքրելու համար պէտք եղած ամեն  
բան , այլ նաև սցն ամեն հաճոյքներն որ  
մեր կենցաղը կը քաղցրացնեն : Ասոր վրայ  
այն սքանչելի մարդն կտոր մը հաց հանեց ,  
ըսել ուզելով որ մարդու խկական պիտոյքն  
էր այն , նախամեծար քան ամեն ճոխասի-  
րութեան և ունայնափրութեան պիտոյքն :

Դասատուներն գործոյն այսպէս լւա յա-  
ջողելուն վրայ ուրախացած , գեսպանը մէծ

պատուով ճամբելուն յետոյ , մասիշաճառին  
գացին որ հարցունեն թէ ինքն ի՞նչ էր հաօս-  
կըցած : — Զեր գեսպանը ըստ մօքտի ,  
անզգամին մէկն է եղեր . ինձի մատ մը ցը-  
ցուց կուրութիւնս երեսիս զարնելու համար-  
ես երկու մատ ցցուցի իրեն ըսել ուզելով  
որ իմ մէկ աչքս իւր երկու աչքէն աղէկէ .  
Երեք մատ ցցուց այն ատեն որ կը նշանակէր  
երկուքնուս աչքերուն դումարը : Այս անըլ-  
դամութեանը վրայ զայրացած բուռնա քթին  
տակ դրի , և ականջին վրայ մէյ մը պիտի  
իջնայի , եթէ ձենէ չակնածէի . Բայց այն  
անզգամը այնչափով ալ շդոհացաւ , մէկէն  
գրաբանէն նարինջ մը հանեց իրը թէ ըսել  
ուզէր . «Ճեր խեղճուկ և ցուրտ երկիրը այս  
պիսի աղւոր միրդ չը տար . » ես ալ Ակով-  
տիական կարկանդակի կտոր մը ցցուցի իրեն  
որով ըսել կուզէի թէ այնպիսի փափուկ կե-  
րակուրները իմ աչքիս ստակ մ'անգամ չեն  
արթեր : Եւ քիչ մեաց զայն զլխուն պիտի  
զարնէի երբ խելացութիւն բանեցուց և յար-  
գական խոնարհութիւն մ'ընելով առաւ քա-  
լեց . քիչ մ'ալ կենար , կը տեսնէր զլխուն

դալիքը . ափսո՞ս , ըստ հառաջելով : պէտք չէ՞ր մի որ գոնէ քիչ մը ըւայի զանի ըստ պառնական շարժումներուն համար :

70. — Անցեալներն աղնուական տիկին մը բարուց մաքրութեան մասին այն ասորինան խստութիւն կընէր որ դրքատունը կարգադրող սպասաւորն սաստիկ չախեց , մէկ աշքի մէջ էրիկ մարդ և կնիկ մարդ հեղինակներու գըրքեր խսուն դնելուն համար :

71. — Անգղիացի մը լսելով որ հարիւր տարեկան մեռնող մարդու մը վրայ կը խօսին իրրեւ արտաքոյ կարդի բան մը , ըստ . — Այնքան զարմանալու բան չէ այդ , եթէ հայրս չմեռնէր հիմա ճիշտ հարիւր տարեկան կըլլար :

72. — Օր մը պարոն Ք. կըսէր իր աշխատաւոր սպասաւորին . — Ամեն տուն գալուս գքեղ քնացած կը գտնեմ : — Վասն զի , ըստ սպասաւորը , պարապ կենալէ ամենեին չեմ ախորժիր :

73. — Պէզնեան Յարութիւն Ամիրայէն

ոլորմութիւն կուզէր մարդ մը որ կատարեալ սոռղջութիւն՝ կը վայելէր : — Ինչո՞ւ չես աշատսիր , աշխայժ ու կայտառ կերեկս ինձի : — Ան , Ամիրայ , պատասխանեց մուրացո կանը , եթէ գիտնաս թէ որչափ ծոյլ եմ , այդ խօսքը չես զրուցեր : Ամիրայն այս հարմարձակութեան վարձք քսաննոց ուկի մը տուաւ :

74. — Լուսահոգի Արմենակ Ճիղմէճեաւ նին հարցուցին օր մը որ քանի՞ կարծէ : — Քան և ինը դահեկան , պատասխանեց : — Ինչո՞ւ գիտցար օր աւելի չես արժեք , ըսին երեն : — Վասն զի , կրկնեց , Տէրն մեր երեսուն դահեկանի ծախուեցաւ , և ես հարկաւ անկէ մէկ պակաս ընելու եմ :

75. — Ժամանակաւ Մանշեսթերի դահիճը և եռնելով տեղը ուրիշ մէկը դրուեցաւ որ մինչև այն ատեն ասանկ պաշտօն մը վարած ունէր : Ընտրուելուն երկրորդ օրը գործ տեսնել հարկ եղաւ , քանզի ոճրագործ մը կար որ պիտի կսիէր : Մեր դեռավարժ դահիճը դատապարտելոյն մօտենալով ականչն

՚ի վար ըստւ . — Գիտե՞ս , ընկեր , որ ես  
մինչև հիմա մարդ կախած չունիմ . ի՞նչպէս  
ընելիքս չեմ գիտեր . կաղաշեմ խօսքը մէ-  
ջերնիս մնայ :

— Եիտակլը , պատասխանեց միւսը , ես ալ  
քեզմէ պակաս շփոթած չեմ . քանզի կեանքիս  
մէջ բնաւ կախուած չունէի : Հոգ մը ըներ ,  
յուսանք որ Աստուած երկուքնիս ալ չամը-  
ցըներ :

76. — Կարմիր մաղերով մարդ մը ընկե-  
րութիւն մը մուաւ ուր յիսուսեան կրօնաւոր  
մը կար . ըստաւ ասի քովինին . — Այս մարդը  
Յուդայի կը նմանի : Նորեկը մէկէն պատաս-  
խանեց . — Վարդապետ , Յուդայի կարմիր  
մաղերով ըլլալն յայտնի չէ ; բայց սա անու-  
րանալի է որ Յիսուսի միարանութենէն էր :

77. — Յիսուսեան մը Հռովմայ Պապերուն  
սրբացուցած բիւրարեղուն գունդէն մէկուն  
գովեստը կընէր քարողին մէջ , ըսկով . —  
Այս սուրբ Հօր մէծ հրաշքներէն մէկն ալ սա  
է որ անմարդարնակ կղզւոյ մը մէջ տասն հաշ-

դ . իսակվեկ հաւատքի բերաւ : Խոստովա-  
նիմք և հաւատամք ,

78. — Պալատական Պէյ մը կը կարդուի :  
Իմբախտաբար առած կինը , որուն երեսը  
տեսած չունէր հարսնիքէն յառաջ , երկրին  
սովորութեանը համեմատ , սաստիկ տգեղ  
էր . թէպէտ Պէյն ինքն ալ տդեղութեան  
տիպար մը կրնար սեպուի : Հարսնիքին հե-  
տեեալ օրը կինը հարցուց Պէյին թէ ո՞րի  
երեայ , ո՞րի չերեայ : — Որու կուղես երե-  
ցիր , ըստ Պէյն , միայն ինձի մ'երեար : —  
Համբերէ , պատասխանեց կինը , ասոր ալ կը  
սովորիս : — Համբերե՞մ . չեմ գիտեր ի՞նչ  
է համբերելը : — Ի՞նչպէս , կրկնեց կինը ,  
յիսուն տարիէ ՚ի վեր աշքիդ առջև անանկ  
քիթ մ'ունիս որ տեսնողը կը սարսափի . այ-  
սու ամենայնիւ մինչև ցարդ դայն փոխելու  
չես ձեռնարկեր : Ասկէց յայտնի է որ ամեն  
մարդէ աղէկ գիտես համբերելուն ինչ բան  
ըլլալը :

79. — Կին մը որ ամենաին անգութ չէր ,  
կըսէր օր մը որ դատ վարելէ չախորժիր :

— Յայտնի բան, Տիկին, ըսկին իրեն, գուք  
ամենեին չէք վիճեր, այլ ամեն բան կը ը-  
նորհէք :

80. — Հոչակառը դինեմոլ մը մեռնելու  
մօտ օրերը քաշանային յորդորներուն վրայ՝  
որ սրդողած անձանց հետ հաշտուիլ կը խը-  
րատէր, մեծ զաւաթ մը ջուր ուզեց ըսկելով.  
— Նախ ասոր հետ հաշտուիմ, որովհետև  
կեանքիս մէջ չսիրեցի :

81. — Տէրն մեր Յիսուս Քրիստոս երե-  
սուն տարին լրացնելէն յետոյ առաջին դոր-  
ծը ո՞րն եղաւ : — Երեսուն և մէկերորդ  
տարին մտնել :

82. — Ինչո՞ւ համար արել ձմեռն այնչափ  
ուշ կը ծագի : — Վասն զի օդը ցուրտ ըլ-  
լալուն կանուխ ելնել անախորժ կուդայ իրեն:

83. — Ինչո՞ւ համար Կոմիտաս Աղան  
տանը մէջ բաղնիք շինել տուաւ : — Պատ-  
ճառը սա է որ տունը բաղնիքին մէջ չէր  
կընար շինել տալ :

84. — Ինչէն է որ ձմեռն օդը ցուրտ կըլ-

լայ : — Ատոր պատճառը տաքին նուազու-  
թիւնն է :

85. — Առջև կողմը կուզ Տաճիկ մը  
Յունաստանի մէկ քաղաքը մտնելով Սաքիլէսի  
թոռները սկսան հետն իյնալ հարցունելով  
թէ ինչո՞ւ ծրարը կուրծքին վրայ դրեր է,  
քանի որ ամեն մարդ կրնակը կը կրէ : —  
Գողերը շատ երկրի մէջ ասանկ ընելն է ա-  
ղէկ, պատասխանեց Տաճիկը :

86. — Ճէղայիրեան Մկրտիչ Ամիրան  
մեծ կոչունք մ'ըրաւ, ուր հրաւիրեց Ազգին  
երեկիներէն զատ, շատ մը Տէրութեան պաշ-  
տոնեայներ : Կերակուրի սկսելու վրայ էին  
երբ բաղդաֆինդիր հացկատակ մը առանց հը-  
րաւիրի եկաւ սեղան նստաւ : Ամիրան սիր-  
ու նեղանալով անոր այս անպատեհ ընտա-  
նութեանը վրայ, հրաման ըրաւ որ սեղա-  
նատղնէն գուրս հանեն զանի . և որպէս զի  
ամենուն առջև շիայտառակուի հացկատակը,  
այս հրամանը գործադրող սպասաւորին սպատ-  
ուիրեց որ մարդուն ականջն ՚ի վար խօսի :  
Հացկատակը ընաւ այս տարօրինակ պատույն

վրայ շզարմացաւ և հանդիսականները խառնելու համար, ըստ բարձրածայն . — ինձի տաղիք գինիդ ճերմակ է եղեր, կարմիր է եղեր, հող չէ . Ամբոյային ինձի համար տարած մասնաւոր ինսամքին չնորհակալ եմ :

Այս պատասխանը Ամբոյային բերին՝ որ հացկատակին մտքի արթնութեան վրայ շատ դարմացաւ և հրաման ըրաւ որ թողուն :

87. — Շատ մը թատրերգութեանց հեղինակ մը կըսէր բարեկամներէն մէկուն որ աշխատափրութեանցը յաջողելուն վրայ զինքը կը չնորհաւորէր : — Պարոն, մինչև հիմա տեսածներդ բան մը ըսել չեն . գրապանս պատրաստ ունիմ երկու թատրերգութիւններու յատակագիծը՝ զոր երկուքը մէկ օր պիտի խաղալ տամ . մէկը Տրովա քաղքին հրկիռու, թիւնն է : — Ա՛հ, Տէր Աստուած, ըստ բարեկամը, ի՞նչ սարսափելի տեսարան. բայ ելնէ սրահը բռնկի՞ն է : — Մի վախեր, պատասխանեց հեղինակը, ես այդ բանը մոտ ծեցի . անոր համար է որ միւս պատրաստած Տիեզերական ջրհեղեղն է :

88. — Հալուազիւտ գեղեցկութեամբ, միշտակ հանձարով և անտանելի շաղակրատութեամբ օժտուած կին մը, Տիկին աը Աչվէնինին կը տրտնչար խումբ մը քծնող երիտասարդներու դէմ՝ որ ամեն ատեն զինքը կը պաշարէին, և կըսէր թէ ճեռքերնուն ազատելու համար ինչ ընելիքը չդիտէր : — Եթէ ինձի հարցունես, պատասխանեց միւսը, ադիէ դիւրին բան չիկայ . բերանդ որ բանաս, կը բաւէ :

89. — Զեմ յիշեր ո՛ր Առևլթանի օրով , Երբ ծխախոտ խմել խստիւ արգիլեալ էր, Առևլթանը ծատեալ պատուած ատեն իմամ մը տեսուա՝ որ ծխափայտը նոր լեցուցեր ու վրան յրակ դնել կուտար : — Այդ ի՞նչ յանդը նութիւն, ըստ միասկատը, արգիլեալ ապրանք գործածել մէ : — Տէր իմ, պատասխանեց իմամը, ծառանիդ ալ աբգիլեալ ըլւալուն համար կերեմ կոր զայն :

90. — Ասուուածարան մը Բաղասմին էշուն վրայ խօսելով աշակերտներուն կըսէր . — Արդի անհաւատներն այս հրաշքին վրայ տառ

րակուսելու իրաւունք չըսնին . ամեն օր կը  
տեսնեմ որ անթիւ մարդիկ էշու պէս կը խօ-  
սին . աշխարհիս սուեղծմանէն մինչեւ հիմա  
էշ մը մարդու պէս խօսեր է , մեծ բան է մի :

91. — Փէշիմալձեան պատուելիին հար-  
ցուցին թէ արգեօք ինչո՞ւ Արքայութեան մէջ  
ամուսնութիւն չիկայ : — Վասն զի , պա-  
տաշխանեց պատուելիին , ամուսնութեան մէջ  
Արքայութիւն չիկայ :

92. — Բարի մարդ մը սակաւ ինչ տկա-  
րութիւն ունենալով կերթայ բժիշկէն դարման  
կը խնդրէ . ասի պատուէր կուտայ իրեն  
որ զօրանալու համար ամեն երեկոյ մէկմէկ  
գտաւթ գինի խմել սովորի : Օր մը պատահ-  
մամբ մէկ գաւաթն երեք կըլլայ . իսկզին  
ոտքերը կոկին գողդղալ : — Զարմանալի՛  
բան , կը խորհի բարի մարդը , բժիշկն ըստ  
որ մէկ գաւաթ միայն խմեմ ոյժ առնելու  
համար , ես երեք խմեցի ու ոտքի վրայ չեմ  
կրնար կոր կայնիլ :

93. — Պարսկաստանի մէջ հեռաւոր ճամ-  
բորդութիւն ըրած ատեն իրարու կը հանդիւ-

պին մէկ Հայ , մէկ Պարսիկ և մէկ Հրեայ  
և իրարու հետ մտերմանալով երեկոյին երեքը  
միատեղ գիւղի մէջ խրճիթ մը կօթեանին :  
Գիւղացին հաւ մը միայն ունէր , զոր կը  
մորթէ և արևելեան հինաւանդ հիւրափրու-  
թեամբ ամենայն սիրով կեփիէ և օտարակա-  
նաց կը հրամցունէ : Սակայն Պարսիկն իւր  
երկու ընկերներէն կը գանէր , նոյնպէս և  
Հրեայն , քանզի այս երկու ազգերն խարու-  
թիւն կընեն այլակրօնից հետ կերպակուր ու-  
տելէ . միայն Հայն անտարբեր էր : Ասի  
կառաջարկէ որ երեք բաժին ընեն . բայց ու-  
րիշ խնդիր մը կը ծագի հոս . ո՞վ պիտի բաժ-  
նէ հաւն անոր ձեռք դպյունելով : Մանա-  
ւանդ որ հաւը փոքր էր , ու թէսր երեքի  
բաժնուէր , երեքնին ալ անօթի մնալու վը-  
տանդի մէջ էին :

Խորամանկ Պարսիկը հնարք մը կը խորհի .  
կառաջարկէ որ երեքնին ալ ննջեն և ով որ  
ամենէն աւելի հրաշալի երաղ տեսնէ , նա՛  
ուտէ հաւը : Կը պառկին : Ընկերներուն խոր  
քուն եղած միջոցին Հայը կելնէ և հաւը կը  
տեղաւորէ , և արգէն շատոնց մարսելու հա-

տեէ էր երբ լնկեթներն արթննալով , Պարսկակը մոլեւանդական յափշտակութեամբ կըսկիսի երազը պատմել . — Մեր մեծ մարդարէն երազս տեսայ , կըսէ , որ հանդերձելոյն մէջ իւր հաւատացելոց համար պատրաստած թիւրաբեղուն հեշտութիւններն ու հաճոյքն հայուելէ յետոյ , ըստ որ այս հաւը թէպէտ ինձի արժանի բան մը չէ , բայց և այնպէս միայն ես ուտելու եմ , որ զօրանալով վաղն աւելի ամուռ քայլերով քալեմ , առաքինութեան ճամրոն մէջ այն խոստացեալ երանութեանց արժանանալու համար : — Ես ալ , կըսէ Հրեայն , զՄովսէս տեսայ երազիս մէջ , որ ըստ թէ հոս Պազեստինի անապատները չըլլալով , չկրնար մանանայ իջեցնել , և հրամայեց որ այս եփած հաւն ուտեմ . ո՞ւր է հաւը : — Ափսո՞ս , կըսէ Հայն տրտմագին , հիմա հաւը անվտանգ մնացած պիտի ըլլար , եթէ մեր Լուսաւորիչը երազս դարով չըսէր ինձի . — Սիրելիդ իմ , յայտնի է որ ես աղքատ եմ , ուրիշ միջոց չունիմ զքեզ կշտացնելու , ե՛լ , օրհնա՞ծ , կե՛ր սա հաւն ու կշտացիր : Ա՛հ , կը յարէ Հայն

հառաչելով և զլուխը ծռելով , ցաւ է ինձ ըսել որ անոր հրամանին հնագանդելու համար ստիպուեցայ ելնել և ուտել :

94. — Արքայութեան մէջէն տեղ ծախսել միայն Հռոմայ Պապերուն գործը չէ եղած : Այս ըստածս հաստատելու համար հետևեալ մանրավէպը մէջ բերեմ , որ Պարսկական տարեգիրերէն քաղուած է : Ժամանակաւ Ասպահանի միւֆթին մեծագումար պարտք ունէր Հրեայ սեղանաւորին . ասոր հետ հաշիւ կարգի գնելու համար սա բարեպաշտական խորամանկութիւնը բանեցուց : Կանչչեց զանի և ըստ որ փոխանակ քսան հաղար թումանի զոր կը պարտէր իրեն , տասը քառակուսի կանգուն տեղ շնորհեց իրեն Արքայութեան մէջ , լաւագոյն տեղ մը : Թէպէտ երկու հազար թումանի կուդայ կանգունը , նկատելով որ այս շնորհիւ գժոխային դատապարտութենէն պիտի « խէլաս » լինէր , նկատելով որ « եզիտ չէլթան » ին իշխանութեան սահմանէն դուրս պիտի գտնուէր մըշաբընշնաւոր բերկրութեան մէջ . նկատելով

որ . . . ո՞ր մէկ առաւելութիւններն յիշեմ  
այն շնորհին . այս նկատելովներուն շնորհիւ  
այն գետինը շատ արժան էր կանգունը 2000  
թումանի :

Խեղճ Հրեայն յանկարծակիի կուդայ այս  
առաջարկութեան վրայ , և սակայն մերժել  
կարելի չէր . այսպիսի անխոհեմութիւն մը  
կարելի էր զիսովը տուժել , Պարսկաստանի  
մէջ մանաւանդ : Աւտի խեղճ մարդն այս  
շնորհաց համար իւր բռնազրուեալ երախ-  
տապարտութիւնն յայտնելէ յետոյ , « հէօ-  
ճէթ »ը դրանը կը զնէ ու կերթայ : Այս  
լուրը կը տարածուի քաղաքին մէջ , և իս-  
րայելի զաւակն տակախն ըրած կորստեան  
բոլոր մեծութեանը և գտած հանդերձեալ  
շնորհաց ամեն գերազանցութեան վրայ լաւ  
խորհելու ժամանակ չէր ունեցած , երբ ե-  
կամուտով առլուղ հարուստ Պարսիկ մը ծա-  
խու կառնէ հէօճէթը շահ ևս տալով :

Միւֆթին կիմանայ դարձը և երբ Հրեայն  
կանչելով , յայտնի սրամութեամբ այն դը-  
րախտացին դեռունին ինչ ըրած ըլլալը կը հար-  
ցունէ , — ինչ ընեմ , կըսէ ասի , ծախեցի .

վասն զի « հէօճէթ »ը կարդացնել տալով տե-  
սայ որ իմ գետնիս սահմանակից ամենն ալ  
Պարսիկ են , որոց հետ չպիտի կրնամ միա-  
բանութեամբ ապրիլ : — Ես քեզի աւելի  
հանգիստ տեղ մը պատրաստեմ հոն , կըսէ  
միւֆթին զլուխն երերցնելով : — Երախտա-  
պարտ կընէք զիս , կըսէ Հրեայն : Այսու  
ամենայնիւ Պարսկաստանէն դուրս կը գաղ-  
թէ անմիջապէս , Արքայութեան մէջ աւելի  
հանգիստ տեղ չոնենալու համար :

95. — Միւտոնի հարցուցին որ ինչու հա-  
մար ամենն երկրի օրէնք թագաւորելու հը-  
րաման կուտայ տաննեչորս տարեկան տղու  
մը , բայց ամեննին օրէնք մը հրաման չտար  
կարգուելու : — Պատճառը սա է որ , պա-  
տասխանեց Անդղիացի բանաստեղծն , առա-  
ւել դիւրին է քաղաքներ կառավարել քան  
թէ կին մը :

96. — Ծօ՛ , անպիտան , կըսէր անցեալ օր  
Գաղղիերէնի դասատու մը աշակերտին , ա-  
մեն ատեն իգական բառի արական յօդ կու-  
պաս : — Ի՞նչ ընեմ , Միւսիւ , կը պատաս-

իսանէ ուսամնողը պարզութեամբ , բառերը  
ոչ ընչացք ունին , ոչ մօրուք , ինչէն հաս-  
կընալու է որ արո՞ւ են թէ էդ :

97. — Վարժարանի մը քննութեան ասեն  
քննիչներէն մէկը կը հարցունէ աչակերտի մը  
թէ Հայ հեղինակներէն ո՞րը կարդացած է :  
Տղան կը շուրջի : Ուրիշ քննիչ մը ասոր օգ-  
նութեան կը հասնի ըսելով . — Օրինակի  
համար . Հայր Կոմիտասը , Հայր Պետրոսը ,  
Հայր Խորէնը , կամ մեր հին հեղինակնե-  
րէն Եղիշէ Վարդապետը : Ասոնց ո՞րը գիտեա:  
Միամիտ տղան մէկէն սթափելով . — Հա՛ ,  
կըսէ , Հայր Մովսէսը գիտեմ , որ ամեն օր  
ցերեկները մեր տունը կուդայ առւտուս կը  
խոստովանցնէ :

98. — Եւսկիւտար Եէնի—Մահոլէի և կե-  
ղեւոյն քարոզիչը Ծաղկազարդի կիրակին  
քարոզ տալով , Քրիստոսի՝ էշ նատելու խոր-  
հուրդին սա մեկնութիւնը տուաւ . « Էշն ու  
անոր աւանակը , ըստ , արդի սնհհաւատներն  
ու իրենց աղայքն են , որոց վրայ կը բաղմի  
Տերն մեր իրենց անհաւատութիւնը սլատժե»

յու և կամակորութիւնը խորտակելու համար չո-  
ւըրանի՛ է անհաւատներուն :

99. — Արդի գեռահասակ ուսանողաց կը-  
օնադ իտութեան մասին ըրած յառաջաղիւ-  
նութեան իրը առհաւատչեայ , հետեւեալ  
արցաքնութիւնը մէջ կը բերեմ :

Քննիչն . — Ի՞նչ է հաւատքը :

Աշակերտուն . — Զեմ՞ գիտեր :

Ք . — Այդ ի՞նչ ըսել է . Երբ մարդս խել-  
չասած մէկ բանը տեսած ու համոզուա-  
չի պէս գիտնայ , ի՞նչ կըսուի ասոր :

Ա . — Անմոռութիւն կըսուի :

Ք . — Հրա՞շքն ի՞նչ է :

Ա . — Զեմ՞ գիտեր :

Ք . — Օրինակի համար . Եթէ մէկը գայ  
քեզի ըսէ որ հինգօրեայ մեռել մը ողջնցել-  
է , ի՞նչ պատասխան կուտաս :

Ա . — Գնա՛ ինքզինքդդ « փապուճը պէս  
յիւկ » ին կարդացնել տո՛ւր , կը պատասխան-  
նեմ :

100. — Իսահակ Նեվտոն Անդղիացի մեռ-  
ծահոչուկ իմաստանէրը չատ մուզբաղ մարդ

է եղեր : Առաւօտ մը խոհարարուհին իւր  
մէկ հիւանդ բարեկամն երթալ աւեսնելու հը-  
րաման կը խնդրէ ըսելով : — Իմ տեղու քոյլս  
պիտի գայ ու ձաշդ պատրաստէ : — Պէտք  
չէ , քոյրդ թող անհանդիստ չըլլայ ինձի  
համար , կը պատասխանէ Նեվոսն : Այս ա-  
ռաւօտ ախորժակ չունիմ , թէոր բան մ'ու-  
տել ուզեմ , հաւկիթ կրնամ խաշել : Եփ ե-  
րած ջորին մէջ ո՞րչափ ատեն կենալու է  
հաւկիթը , սա ըսէ գու ինձի : — Երեք վայր-  
կեան , Տէր իմ : — Շատ լաւ , կրնաս եր-  
թալ :

Սովորական ժամուն խմաստառէրը քիչ մը  
ձաշ ընել կուզէ : Սան մը ջուր կրակին վր-  
րայ դնելով եփ կը հանէ , հաւկիթ մը կառ-  
նէ , կը բռնէ ժամացոցը վայրկեանները համ-  
րելու համար , ու սանին մէջ . . . ժամա-  
ցոցը կը դնէ հաւկիթին տեղ , քանդի միտքն  
որիչ բանով էր զբաղած :



9465

2013

